

19520

1897

371.5

5-42

2001

2010

371.5

6-43

1879. ՀՐԱՄԱՆԱԿՈՒԹԻՒՆ

ԴԱԻԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ

EMERSON E. WHITE, A. M. LL. D.

## ԴՊՐՈՑԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Կրիչներուն եւ մատլած սերունդին ուղիղ մարզումին  
շահագրգուուղ անձերուն զիրքը

### Ա. Մ Ա Ս

Թագրոցական կառավարութեան վախճաններն ու  
միջոցները . — Կառավարուղ գօրութեան տարրեր ու  
Դիւրին վարօւմի պայմաններ . — մեմնական հնարքներ

Պ Ե Բ Ա Ծ Ե Յ Ի Հ Ա Յ

### Ս. Մ. Գ Ա Ս Ա Պ Ե Ա Ն

معارف نظارت جلیله سنك سنه ٣١٤ ربیع الاول ٢٣ تاریخ  
و ٥٢٩ نومبری رخصتنامه سیله طبع اوئشدر

1893

ՏՊԱԴՐ. ՆՇԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ  
Կ. Պոլիս, Էսկի Զապրիյէ նատեսի, թիւ 61

370

1920-50

18րդ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԴԱԻԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ

EMERSON E. WHITE, A. M. LL. D.

ԴՊՐՈՑԱՎԱՐՈՒԹԻՒՆ

371.5

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

15-42

ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ

Վարժարան մը բարւոք վարել այնքան դիւրին  
ու թեթեւ գործ չէ որպէս կը կարծուի, եթէ՝ վա-  
րել, կառավարել, ուղղել բացաարութիւնը առնենք  
իր լայն ու բազմակողմանի իմաստով և ո՛չ թէ լոկ տը-  
ղաքը զսպելու անձկագոյն առումով։ Այս բարւոք  
ուղղութիւնը տալ կարենալու, լաւ վարիչ կամ տե-  
սուչ մ'ըլլալու համար բաւական չէ ունենալ հմտու-  
թեան առաւել կամ նուազ պաշար մը. ասի վարչա-  
կան կազմածին մէկ մասն է լոկ։ Ինչպէս որ նաւ մը  
ապահով ու անվտանգ ընթացք ունենալու համար կը  
կարօտի, ոչ միայն իր արուեստին հմուտ նաւապետի,  
այլ նաև այդ արուեստին կիրառութեան մէջ ալ փորձ  
ու ճարտար նաւուղղի՝ որ գիտնայ իր առնելիք ճամ-  
բան, անցնելիք ծովերը, անոնց խորութիւնը, ջու-  
րերուն ընթացքը, հողմին ուղղութիւնը, և այլն և այլն,  
և ասոնց հետ՝ նաւն ալ ունենայ լաւ կազմածք, խը-  
նամով ու ճիշդ լարուած մեքենայ, և իր ամեն պէտ-  
քերուն պաշարը։

Նոյնը կրնանք ըսել գալրոցի մը բարոյական թէ նիւ-  
թական չէնքին ու անոր վարիչին համար, որոնց ամէն  
մէկ յատկութիւնք պէտք է ըլլան բարեյարմար և լաւ  
կազմակերպուած, որպէս զի մէկ մասին թերութիւնը  
չխանգարէ ամբողջին պատշաճաւոր ընթացքը՝ ինչ-  
պէս ժամացոյցի մը ամենափոքր մէկ մասին խան-  
գարումով կը կասի անոր ընթացքն, եւ ինչպէս

31829-43

14982-58

— Դ —

մարդկային մեքենային մէջ աւերում առաջ կը բերէ  
եթէ անդամներէն կամ գործ արաններէն մին խաթար-  
ուած ըլլայ :

Ս. Մ. Գասապեանի՝ Դպրոցավարութիւն խորագրով  
Արեւելք լրագրին մէջ մաս մաս հրատարակուած յօդ-  
ուածներն, զորոնք այնքան ախորժով ու հետաքրք-  
րութեամբ կարդացին ուսուցիչները, դպրոցական մե-  
քենային կազմակերպումին և պահպանումին վրայ յոյժ  
շահեկան բաներ ուսուցին, Արեւելք այն ատեն գնա-  
հատական մ'ալ գրեց Դպրոցական իրեն խորագրով,  
որուն մէկ մասն հոս արտատպել կ'արժէ :

« Դպրոցավարութիւն խորագրով յօդուածներու  
« շարքը որք ժամանակէ մը ի վեր կը հրատարակուին  
« Արեւելքի մէջ, — և որոց համար մասնաւոր շնոր-  
« հակալութիւն կը յայտնենք Ս. Մ. Գասապեանի որ  
« այնքան դիւրըմբոնելի ու սահուն ոճով մը կը ներ-  
« կայացնէ զանոնք, — յոյժ օգտակար և գերա-  
« զանցապէս գործնական տեսութիւններ կը պար-  
« զեն մեր դպրոցներու կառավարուելու և տնօրին-  
« ուելու եղանակին վրայ : Այս տեսութիւններ, փորձ  
« և լուրջ մտքի արդիւնք, կէտ առ կէտ ու խղճի մը-  
« տօք գործադրուելով՝ տարակոյս չի կայ թէ քիչ  
« ժամանակուան մէջ մեր դպրոցները, որոնք միշտ և  
« ամէն ատեն կը քննադատուին, լաւագոյն դրու-  
« թեան մը պիտի վերածուէին և այն արդիւնքը զոր  
« ամբողջ ազգը կ'սպասէ իր կրթարաններէն, բաղձա-  
« ցուած ու լաւագոյն կերպով ձեռք պիտի բերուէր :  
« Այս յօդուածներուն հեղինակը խնդիրին միայն չոր  
« ու տարրական կողմը չի քններ, հապա իր հոգածու  
« զննութիւնը մանաւանդ կը կեղրոնացնէ դպրոցա-

« վարութեան բարոյական հանգամանքին կամ, լաւ  
» ևս, հոգեբանութեանը վրայ : Որ և է վարժապետ  
« կամ դասատու խղճամիտ ուշադրութեամբ կարդա-  
« լով այս յօդուածներ սկիզբէն մինչեւ վերջը՝ հոգե-  
« կան ու մտաւորական տեսակ մը սփոփի պիտի զգայ՝  
« պայծառապէս լրւաբանուած տեսնելով անոնց մէջ  
« այն որոշ շաւիղն ուսկից անսայթաք պէտք է քա-  
« լեն մատաղ սերնդեան միտքն ու սիրտը մշակելու  
« նուիրական և կնճուոտ պաշտօնին կոչուած անձինք :  
« Վարժապետութիւնը — ոչ այն յոռի իմաստով որով  
« մինչեւ ցարդ ըմբռնուած է մեր մէջ այս վսեմ պաշ-  
« տօնը — մէկն է այն արուեստներէն զորս խորա-  
« պէս սորվելու և լիովին գործադրելու համար բա-  
« ւական չեն հարեւանցի ուսումնասիրութիւն և աշ-  
« խատութիւն . միտքի կատարեալ գիտակցութեամբ  
« ու պայծառութեամբ քննութիւն, ուսումնասիրու-  
« թիւն և հասկացողութիւն կը պահանջէ ..... »  
Ապահովապէս հայ ուսուցչական մարմնոյն փափա-  
քը գոհացուցած և անոր ըլձին համապատասխանած  
պիտի համարուինք՝ այդ ցիր ու ցան յօդուածներն ամ-  
փոփել և այս հատորիկը կազմելով, որպէս զի մեր  
կրթական յարկերու վարիչներն ու դասատուները ամ-  
բողջ ու ամփոփ կերպով զայն առձեռն պատրաստ ու-  
նենան յաճախ կարգալու, ուսումնասիրելու, իմաս-  
տասիրելու համար դպրոցական վարչութեան պայ-  
մաններն ու կանոնները, որ այնքան կարեւոր են ի-  
րենց պաշտօնը արդիւնաւոր ընծայելու համար : Այս  
ուսումնասիրութիւնն այնքան հարկաւոր կ'ընծայի,  
որքան կը պակսի մեր մէջ տեսչական կոչում եւ հըմ-  
տութիւն ունեցող դպրոցական պաշտօնեայներ : Ա-

պաքէն անձնական փորձով ու մեր զբաղումին բերու-  
մով գիտենք թէ մեր ուսուցչական մարմին մէջ այդ  
վարչական տաղանդն , այդ կոչումը կը պակսի մեծա-  
պէս : Ներկայ գրքոյկը , ուրեմն , պիտի ըլլայ շատերուն  
համար օգտակար առաջնորդ մը և դպրոցավարութեան  
պայմաններն ուսուցանող օրինագիրը մը . — բան-  
իմաց ուսուցիչներո՛ւն կը մնայ այդ պայմաններուն կի-  
րառութեամբ ստանալ վարչական փորձառութիւն :  
Այս պայմաններուն անտեղեակ ըլլալով՝ շատ անգամ  
ուսուցիչները կը կորսնցնեն իրենց prestigeը կամ ազ-  
աղդեցութիւնը և անգամ մը որ բեկանի վարժապե-  
տին բարոյական իշխանութիւնը , ա'լ ապարդիւն կ'ըլ-  
լան նաև իր աւանդած դասերն , և կը սկսի անկար-  
գութիւնն ու անոր դէմ մղուած դժբաղդ՝ եթէ ոչ  
անյօյս մաքառումը՝ որուն տալ կը հարկադրուի վար-  
ժապետն իր ուշադրութեան մեծագոյն մասը :

Այս Յառաջաբանէն իսկ կ'արժէ Մեծ . Ուսուցիչնե-  
րուն նկատառութեան յանձնել դպրոցավարութեան  
մէջ շատ կարեւոր եղած մէկ սկզբունքը թէ՝ իմաս-  
տութիւն չէ դպրոցին մէջ հաստատել կանոն մը որ  
չի կնար գործադրութիւն կամ որ հաւանօրէն չպիտի  
գործադրուի . և չկայ աւելի ստոյգ կերպ մը օրէնքի  
յարգանքը չնշելու , քան իր գործադրման անստու-  
գութիւնը » ինչպէս կ'ըսէ այս գործին հեղինակը :  
Պէտք է հանապազ միտքի մէջ պահել թէ օրինայար-  
գութիւնը բարի քաղաքացիութեան գլխաւոր առա-  
քինութիւններէն մին է :

Emerson E. Whiteի անձնական փորձառութեան ,  
գիտողութեան և ուսումնասիրութեան արդիւնք ե-  
ղող School Management անուն գործին Ա. Մասին

գրեթէ թարգմանութիւնն է այս գիրքը : Գրեք ը-  
սինք , վասն զի միայն քանի մը յաւելումեր և յա-  
պաւումներ կատարուած են :

Հաստատ հաւատքով թէ այս ձեռնարկը օգ-  
տակար պիտի ըլլայ , զերմապէս կը յանձնարարենք  
զայն Մեծարոյ Ուսուցիչներուն եւ դպրոցական Վար-  
չութիւններուն :

Կը յուսանք թէ առիթ կ'ունենանք այս գործին  
երկրորդ և ոչ նուազ կարեւոր ու շահեկան Մասն ալ  
ի լոյս ընծայել առաջիկային :

ՀԱՏԱՐԱԿԻՉՆ

# ՆԱԽԱԾ ԴՊՐՈՑԱՎԱՐՈՒԹԻՒՆ

- Աշակերտները ինքնավարութեան – անձնազպութեան ու անմնացութեան – և նսխիւ-  
թեանց մէջ մարդու:
- Կանոնադութիւնն, կարգադրասիրութիւն ու աշխատասիրութիւն պահովել, — պայման  
կամ միջոց չշնչարիտ վահանակնեան:

յօդ  
- զոյզոյն

- Քաջ հնորութիւն, —կատարեալ եւ թարմ ծանօթութիւն:
- ձարտարանութիւն, —կարելու եւ ուսուցանելու մէջ:
- Սբանի ոճ, —աշակերտութեան վրայ տէր:
- Կանացուած համարանքներ
- Կանաց աջեր ու ականջներ, —սուր որոշութիւն:
- Առողջ կատողութիւն, —հասարակ բաններու մէջ գործ-
- նախան իմաստութիւն:

- Չափանուած 7. Դրական բարոյալան ներազիր ու կեանք:

- Հիմանալութեան աղքանելու եւ ժողովներու վատահութիւն ու գործակցութեան աղքանելու:
- Հիմանալութեան աղքանելու եւ ժողովներու վատահութեան աղքանելու:
- Հիմանալութեան հնարքը՝ 1. Աշակերտութեան պատշաճ նստում {1. Ֆիզիքական հանդիստի համար :  
2. հրացու վերաբերմանը :}
- Մերժենական հնարքը՝ 2. հնբնվեաթեալ դրութիւն [Լամ կանոնադութիւն]

- Բարոյական Մարզաք [Այս գործին Բ. Մարզ]
- Բարոյական Մարզաք [Այս գործին Բ. Մարզ]

ՈՎՍՅՈՒՆՄՈԿ ՎԶՍՅԵՆ

յգչշութեան

յգչշութեան

# ԴՊՐՈՑԱՎԱՐՈՒԹԻՒՆ

## Ա. Մ Ա Ս

Դպրոցի մը կառավարման բուն վախճանը

Դպրոցի կառավարման կամ, աւելի մասնաւորելով, գպրոցական կրթանքի (discipline) վրայ խորհած ասւեննիս՝ առաջին հարցը որ պէտք է մեր միտքին ներկայանայ, սա է. Ի՞նչ է մեր դրացական կրբանի ժամանելի վախճանը :

Վախճանին ճանաչումը հարկաւոր է երեք պատճառներով. —

Նախ՝ վասն զի ժամանելի վախճանին ճանաչումը կը ծառայէ գործնականի մէջ իրեւ առաջնորդ։ Սնի ո՛չ միայն կ'որոշէ գործածելի լաւագոյն միջոցները, այլ եւ ասոնց կիրառութեան մէջ կ'առաջնորդէ։ ո՛րքան յստակ ըմբռնուի ժամանելի վախճանը, նոյնքան ալ մեծ կ'ըլլայ ոգեսորող շահագրգութիւնը, և նուիրուած ջանքերն ալ՝ այնքան ճարտար ու բարեյալող։ Ամենէն պարզ արհեստներու մէջ իսկ ճշմարիտ է ա-

սի, և գերազանցապէս ճշմարիտ՝ վարժապետութեան մէջ՝ որ արուեստներու արուեստն է։ Ո՛չ միայն ճշմարիտ է իբրեւ ընդհանուր սկզբունք, այլ և կը պատշաճի դպրոցական ամէն կարգի աշխատութեան։ Ամէն աննպատակ կրթութիւն խեղճ կրթութիւն է, որքան ալ մեծ ըլլայ կրթիչն եռանդը։ Աւելին կայ։ Ո՛չ միայն էական է որ վարժապետը ժամանելի վախճանին յստակ ճանաչումն ունենայ, այլ նաև՝ այս վախճանը պարտի ճշմարիտ վախճան մ'ըլլալ։ Դաստիարակութեան գործին մէջ սիսալ վախճան մը հիմքական և աղետաբեր մոլորանք մ'է։ Սիսալ վախճանը կը խեղթիւրէ ջանքերը, կը վատնէ ժամանակը, կորովն ու պատեհութիւնը։ Լաւ է նպատակ չունենալ՝ քան սիսալ նպատակի ծառայել։

Երկրորդ՝ վախճանին ճանաչումը կը ծառայէ իբրեւ յաջողութեան չափ։ Դպրոցական կրթանքի ճշմարիտ փորձը՝ բաղձացեալ վախճանին ժամանումն է։ Եթէ այս վախճանը ձեռք բերուած է, վարժապետը յաջողած է իր աշխատութեան մէջ։ Եթէ ձեռք բերուած չէ անի, վարժապետը վրիպած է իր գործին մէջ։ Ամէն կրթիչ պարտի այսպիսի որոշիչ փորձի մը ենթարկել իր յաջողութիւնը։ Այս փորձը ո՛չ միայն կուտայ հարկ եղած գոհացումն ու գրգիւը, այլ և կարելի կ'ընէ զարդացումք վարժապետ մը, որ զուրկ է իր յաջողութիւնը փորձող միջոցներէ, յաջողակութեան և կարողութեան մէջ չի կրնար զարգանալ։

Երրորդ՝ վասն զի վախճանին յստակ ճանաչումը կը ծառայէ իբրև փորձ միջոցներու։ Դպրոցական կրթանքի համար միջոցներ հնարուած են։ Ասոնցմէ ոմանք հանճարեղ միջոցներ են, սակայն կը վախճանք թէ վարժապետներէն շատեր կը գործածեն զանոնք՝ առանց նկատելու ժամանելի վախճանը կամ սկզբունքները որոնց վրայ հիմնուած են անոնք։ Բաւական չէ՝ որ ճշմարիտ վախճանին հասնինք, այլ և պէտք է հասնինք անոր, որչափ կարելի է, ամենէն լաւ միջոցներով։ Ժամանելի վախճանը յստակօրէն ըմբռնող կրթիչը երբէք գիմում չ'ըներ՝ անպէտ, գձուձ ու վատ միջոցներու, կ'որդեգրէ նպատակայարմար միջոցները միայն, և ասոնց ալ բարդաւական արժեքը նկատի առնելով՝ կը ջանայ գործածել ամենէն լաւերը։

Հոս հարկ է ակնարկ մը նետել դաստիարակութեան վախճանին վրայ։ Դաստիարակութեան ընդարձակ վախճանն է մարդը մարդկային գոյութեան նպատակները իրագործելու, այսինքն՝ ամբողջութեամբ՝ ապրելու պատրաստել։ Ասի կը պարունակէ ո՛չ միայն բարձրագոյն բարօրութեան ու երջանկութեան պատրաստել մարդը, այլ եւ կեանքի բոլոր պարտականութիւնները ուղիղ կատարելու յարմարցնել զանի։ Մարդը շրջապատուած է ո՛չ միայն բնութեան զօրութիւններէն, օրէնքներէն ու կեանքէն, այլ և մարդկային յարթերութիւններէ։ Մարդը պիտի ըլլայ ընտա-

Նիքի պետ, ընկերութեան անդամ, պետութեան քաղաքացի և աստուածային կառավարութեան հալատակ. և այս յարաբերութիւններէն կը ծնին պարտաւորութիւններ ու պատասխանատուութիւններ որոնք ամենէն աւագ կարեւորութիւն ունին: Ուրեմն գաստիարակութեան ընդարձակ վախճանն է մարդկութիւնը: Մարդը մարդ ընել՝ ոչ թէ արհեստաւոր, վաճառական, բժիշկ, փաստաբան, և այլն:

ԱՌԴ ՌԱՎԱԼՈՎ գաստիարակութեան վախճանը՝ ատոր մէջ իր բաժինն ունի դպրոցական կրթանքը: Արդ՝ կը հարցնենք. « Դպրոցական կրթութեան բաժինը ի՞նչ է » . կամ, ուրիշ բառերով, « դպրոցի մը կառավարման կամ դպրոցական կրթանքի մէջ ժամանելի վախճանը ի՞նչ է » :

Ոմանք պիտի պատասխանեն. « Դպրոցի մը կառավարման վախճանը կարդ կանոնի — կարգապահութեան — ապահովումն է » . Աւելի լուրջ խորհող անձեր պիտի աւելցնեն « Եւ ուսման մէջ ժրաշանութիւն » :

Սակայն, կը հարցնենք . կարգապահութիւնն և ուսման մէջ ժրաշանութիւնը դպրոցական կը թանքի վախճաններ են. — ասոնք դպրոցական յաջող գործի սոսկ պայմաններ չեն: կարեւո՞ր պայմաններ՝ սակայն, լոկ պայմաններ: Ասոնք ո՞չ միայն վախճաններ չեն, այլ և կրնան ձեռք բերուիլ այնպիսի միջոցներով որ դպրոցական կառավարութեան ճշմարիտ վախճանը յեղաշրջեն: Այս

վարժապետը, որ դպրոցական կրթանքի այս սոսկ պայմանները կ'ընդունի իրը առաջնորդող վախճաններ, ենթակայ է ո՞չ միայն անպատշաճ միջոցներ գործածելու, այլ և ստորին մեքենական յաջողութեամբ շատանալու: Կարգապահութիւնն ու ուսման մէջ ժրաշանութիւնը էն շատը՝ կրնան պատշաճապէս նկատուիլ երկրորդական ու ստորագաս վախճաններ միայն:

Դպրոցի կառավարումը մասն է աւելի ընդարձակ գործի մը — աշակերտները կեանքի պարտականութեանց և պատասխանատուութեանց յարմարցնել: Դպրոցը լոկ միջոց է այս մեծ վախճանին: Հեղինակ մը կ'ըսէ: « Վարքը կեանքի երեք չորրորդն է » : Բայց սակայն վարքի ազրիւը նկարագիրն ըլլալով՝ ուղիղ վարքը կը ստացուի մատաղ հասակի մէջ ուղիղ նկարագրի կազմութեամբ:

Վարքի վերաբերութեամբ, նկարագրի մէջ գլխաւոր տարրն է անձնազնապութեան և անձնուղղութեան — իր անձին ուղղութիւն տալու — կարողութիւնը, և ուստի՝ դպրոցական կրթանքի առաջնորդող վախճանն է աշակերտները անձնազնապութեան և անձնուղղութեան մէջ վարժեցընել, այսինքն զանոնք ինքնավար այրեր ու կիւներ ըլլալու պատրաստել:

Այսպէս՝ կը տեսնուի թէ՝ դպրոցական կը թութեան նպատակը դպրոցով չի վերջանար: Անի՝ բովանդակ կեանքին կը նայի, և կը նկրտի

տալ աշակերտին՝ ճշմարտաապէս ապրելու կարողութիւն։

Յայտնի է թէ այսպիսի նպատակ մը իրագործելու համար, դպրոցական կրթանքը պարտի բովանդակել բաւական չափով բարոյական հրահանգութիւն, — ուղիղ զգացման զարթուցում, խղճի կենդանացում, բարոյական դատողութեան լուսաւորում և՝ բարձրագոյն շարժառիթներով ունակաբար գործել կարենալու համար՝ կամքի մարզանք։

Դպրոցի կառավարումը, եթէ այսպիսի վախճաններով չափուի, աշակերտները կրթելու գործին մէջ կարեւոր գերակատար մը կ'ըլլայ, ոչ միայն լոկ պայման այսպիսի կրթութեան, այլ և անոր մէջ ամենէն կենսական տարրը։ Այն տաեն դպրոցավարութիւնը իր էական տարրերը նըկատուած մեքենական միջոցներէն վեր նկարագիր կազմելու մակարդակին կը բարձրանայ, եւ աշակերտները հանդարտ պահելու խեղճուկ գործըն ըլլալէ գագրելով այլ ևս՝ կը դառնայ մասը այն մեծ արուեստին որ կը ծառայէ արթնցնելու և մարզելու ամեն ինչ որ գերազանցապէս ճշմարիտ ու լաւ է մարդկային բնութեան մէջ։

Կառավարող գօրութեան սարքեր

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Պատ. Պաշտօնակիցներուս հետ կ'այցելեմ երկու վարժարաններ, որոնք կը կառավարուին հաւասար ոյժերով և նոյն պայմաններով, և հետեւաբար կառավարման մէջ ալ հաւասար դըժուարութիւն կը յարուցանեն։

Ահա առաջին դպրոցը. Ներս մոնենք։ Ի՞նչ տեսնենք աղէկ։ Հոս կը գտնենք վարժապետ մը որ իր աշակերտները կառավարելու համար առաւօտէ մինչեւ երեկոյ մաքառման մէջ է։ Եռանդուն ու հաստատամիտ մարդ է ինք, սակայն իր աշակերտները այս մասին իրմէ վարչեն մնար։ Երբ քալեն սրահին մէջ, իրենց ուսքին տոփիւնը կը լսուի։ Երբ նստին, ծուռ ու անվայել գիրքեր կ'առնեն։ Իրենց դասական առարկաները կ'առնեն կը դնեն շնկոցով։ սրահին ամէն կողմը փսփսուք կայ։ Ի՞նչ է աս։ Խեղճ կերպով ծածկուած անկարդութեան մը Ժխորը որ այլապէս կը շարունակուի։ Խեռութիւնը բացայայտ կ'երևի անոնց նայուածքին, ձայնին ու շարժուածքին մէջ։ Հոս է բարելոնեան խառնա-

կութեան մանրանկարը։ Բա՛րեկամներ, մեր այս սիրելի պաշտօնակցին՝ Սամփսոնի անսպառ ու ան-  
նուած ոյժը մաղթելով առ այժմ՝ մեկնինք ասկէ։

Ահա երկրորդ դպրոցը, ներս մտնենք։ Հո՞ն է վարժապետը՝ որ, ըստ երեւոյթին, կը թուի ան-  
դիտակից ըլլալ սա իրողութեան թէ այնքան ա-  
շակերտներու կառավարումը իրմէ կախում ունի,  
— այնչափ հանդարտ կը գործէ։ Իր կողմէն ակ-  
նարկ մ՛խսկ չի դար անվստահութիւն յայտնելու  
եր աշակերտաց վրայ։ Սիրոյ ներդաշնակութեան  
գողտրիկ ոգին կը տիրէ բովանդակ դպրոցին մէջ։  
Աշակերտք իրենց դպրոցական առարկաները ըզ-  
գուշութեամբ կը գործածեն։ Իրարու հետ հարկ  
եղած հաղորդակցութիւնները կը կատարեն թոյլ-  
տուութեամբ և անշշուկ։ Սէրէ և բարի կամե-  
ցողութենէ ծնած հանդարտ կարդապահութիւն  
մը կայ հոս։ Հոս կը փթթին բարք ու վարքի  
այն բոլոր չնորհները որ մատղաշ հասակին զարդն  
ու գեղեցկութիւնը կը կազմեն։

Հիմա, բնականորէն, սա հարցումը կը ծագի  
մեր մտքին մէջ։ Ի՞նչ է այս հակապատկերին  
պատճառը։ Ինչո՞ւ համար մէկուն մէջ այնքան  
յայտնի ձախողանք, և միւսին մէջ այնքան որխ-  
րալի յաջողութիւն,

Ոմանք այս տարբերութիւնը գուցէ անոնց  
կիրարկած մեթուաներուն վերագրեն, սա իրո-  
ղութեան՝ թէ մին կը գործածէր կրթութեան  
լաւագոյն դրութիւն մը քան միւսը։ Սակայն, պէտք

է գիտնալ թէ էապէս անոնց մէթուար կը գործա-  
ծէին։ Երկուքն ալ աշակերտաց սամփողը թեան  
ու վարքին համար նիշ գնելու միւսնոյն կերպն  
ունէին, ծնողաց տեղեկագրելու մի և նոյն դրու-  
թիւնը, վարքի և ուսանողութեան համար նոյն  
վարձատրութիւնները, ևայլն։ Անտարակոյս ման-  
րամասնութեանց մէջ կար տարբերութիւն, բայց  
նշանակուած հակապատկերին իրական գաղտնիքը  
աւելի խոր էր քան մեթուու կամ դրութիւնը։  
Ուսուցչին մէջ եր ան։ Մին վրիպեցաւ, վասն զի  
դպրոցը կառավարելու համար հարկաւոր տար-  
բերը կը պակսէին իր մէջ։ միւսը յաջողեցաւ,  
զի տիրացած էր այդ տարբերուն։

Եւ սակայն, կան ոչ սակաւ վարժապետներ որ  
կրթանքի մէջ իրենց անյաջողութեան պատճառն  
արտաքին պայմաններու մէջ կը փնտուեն, —  
դպրոցին կահերուն, ընտանեկան կրթութեան,  
և ուրիշ բաներու մէջ։ Այսպիսիներ խորհելու են  
թէ կան ուսուցչիներ որոնք կը նան անցնիլ իրենց  
տեղերը, և նոյն պայմաններու տակ գործելով՝  
դիւրութեամբ փոխել անհամաձայնութիւնը ներ-  
գաշնակութեան և կոիւը՝ խաղաղութեան։ Ար-  
դարութիւնը կը պահանջէ որ խնդրէն գուրս թո-  
ղունք այն վարժապետները որոնց անյաջողու-  
թեան գաղտնիքը պէտք է փնտուել կուսակցա-  
կան ոգիին մէջ որ կը տածուի դպրոցին շուրջը և  
որ այնչափ անխղճօրէն ու բուռն կերպով կը  
գործէ տեղ տեղ՝ խանդարելով մեր կրթական

հաստատութիւնները, որոնք մեր աչքին բիբերէն աւելի պատուական ըլլալու էին մեղի:

Կան վարժապետներ ալ որ իրենց յաջողութեան յօյսը նոր բլաններու և միջոցներու վրայ կը հիմնեն, առանց արժանաւորապէս գնահատելու սա ճշմարտութիւնը թէ՝ բլանի մը կամմիջոցի մը արդիւնաւորութիւնը, ամէն բանէ առաջ, կախում ունի այն բանէն զոր ուսուցիչը անոր մէջ կը դնէ, և մանաւանդ այն աւելի խորին ճշմարտութիւնը՝ թէ վարժապետը չի կրնար մեթոտի մը մէջ դնել ինչ որ չ'ունի իր մէջ:

Այս գիտողութիւնները յառաջ բերելով՝ նըպատակ չունինք տարակոյսի տակ ձգելու նպաստաւոր պայմաններու կարեորութիւնը կամ գըպրոցական կրթութեան մէջ ճշմարիտ մեթոտներու արժէքը: Յաջողութեան այս տարրեր ուրիշ անգամ նկատի պիտի առնուին: Այժմէն կընդունինք թէ ուրիշ ամէն բան հաւասար ըլլալով՝ ո՛րքան լաւ ըլլայ մեթոտը, նոյնքան ալ լաւ կ'ըլլայ իր արդիւնքը: Ճշմարտութիւնը զոր ամենէն ազդուապէս կ'ուզենք շեշաել հոս՝ « Ուսուցին անձին մէջ յարմար հանգամանքներու կենսական պէտքն է »: Ուրիշ բաններ կրնան կարեւոր ըլլալ, սակայն ասի եական է: Ուսուցիչը ուսման մէջ իր կիրարկած միջոցներուն հոգին է: Եթէ ինք տկար է, միջոցներն ալ տկար կ'ըլլան, եթէ ինք զօրաւոր է անձնական կարողութիւններով, անոնք ալ հզօր կ'ըլլան: Ինք պատճառն է, իսկ

ուրիշ ամէն բան՝ պայման ու արդիւնք:

Հիմա կարգը եկած է հարցնելու թէ՝ « Դըպրոցը կառավարող զօրութեան ամենէն կարեւոր տարրերը որո՞նք են » կամ, ուրիշ բառերով, « աշակերտները դիւրութեամբ կառավարելու համար ուսուցչական ի՞նչ հանգամանքներ հարկաւոր են: »

Այս հարցման պատասխաննելու համար, փափաքելի չի թուիր մեզ խօսիլ նուրբ տարրերու վրայ, որպիսի են « անձնական ձգողութիւն », « ներկայութեան զօրութիւն », եւայլն: Ասոնք կրնան կարեւոր ըլլալ, սակայն դիւրաստանալիքաններ չեն: Ասոնք ո՛չ երկինքէն կը տեղան և ո՛չ ալ երկրէն կը բումնին:

Նոյնը ճշմարիտ է նաև այն յօյժ ցանկալի ձիրքին համար որ կը կոչուի « բնական յարմարութիւն: « Ամեն ձեռնարկի մէջ բարձրագոյն յաջողութեան համար էական է աս: Ինչպէս որ սերմը թէական ծառն է, նոյնպէս ալ մանուկը թէական մարդն է, և կեանքը լոկ բացումն ու մարզանքն է բնածին կարողութեանց »: Լատինական հին առած մը կ'ըսէ: « Բանաստեղծը չի շինուիր, կը ծնի: Արուեստագէտը արուեստագէտ կը ծնի, վաճառականը վաճառական, կօշկակարը կօշկակար: » Թէե աս չի կրնար հաւասարապէս ճշմարիտ ըլլալ արուեստագէտին և կօշկակարին համար: Արուեստագէտը ո՛չ միայն պէտք ունի արեստաւորին բնական ձերքերուն, այլ և պարտի

այդ ձիրքերն ունենալ բարձրագոյն աստիճանով, և ասոնց հետ ուրիշ մասնաւոր ձիրքերու ալ կը կարօտի:

Անտարակոյս ճշմարիտ է թէ յանձնուած գործի մը համար մասնաւոր յարմարութեան կ'ընկերանայ զայն ընդունելու հակում մը, սակայն ո՛չ յարմարութիւնը ո՛չ ալ հակումը կ'որոշէ միշտ մարդոց զբաղումը: Առեւտուրի մէջ մարդեր կան որ արուեստագէտ ծնած են, արուեստներով ըզբաղող մարդեր ալ կան որ արհեստաւոր ծնած են, սակայն այս իրողութիւներ բնական յարմարութեան սկզբունքին կամ օրէնքին վրայ չեն ազդեր: Մասնաւորապէս ճշմարիտ է աս՝ վարժապետութեան մէջ որ ամենէն բարձր ու ամենէն գժուարին կոչումներէն մին է: Ուրիշ ո՛չ մի արուեստ կը պահանջէ աւելի բարձր ճարտարութիւն կամ աւելի խոր հմտութիւն քան նկարդիր կազմող արուեստը: Արուեստներու արուեստն է ան:

Ընդաբոյս ձիրքեր զմարդ ուսուցիչ չեն ըներ, ո՛չ ալ արուեստագէտ կամ արհեստաւոր: Ո՛չ ալ ընդաբոյս ձիրքեր և լոկ վարժութիւն բաւական են բարձրագոյն յաջողութեան համար: Ո՛և գործի մէջ արդիւնաւոր ճարտարութիւնը արդիւնք է մարզանքի, և ասոր համար է որ մասնաւոր պատրաստութիւնը ճարտարութիւն պահանջող ամէն զբաղումի դուռը կը նկատուի:

Ճշմարիտ է թէ, բնական յարմարութեան բա-

ցակայութեան ատեն, ոչ ոք կրնայ ուսուցիչ ըլլալ մարզանքով. սակայն մարզանքը զարգացում կուտայ բնական ձիրքերու, և մեծապէս կ'աւելցնէ ճարտարութիւնը, որագատառութիւնն ու յաջողութիւնը:

Ուրախ ենք որ չայոց մէջ ալ սկսած է ճանչցուիլ սա ճշմարտութիւնը թէ ուսուցիչը իր կըրթական բարձր գործին համար մասնաւոր պատրաստութեան պէտք ունի:

### Քաջ հմտութիւն

Ուսուցիչն, իբրեւ վարիչէ, պահանջուած առաջին հանդամանքը, կամ՝ գպրոցը կառավարող զօրութեան առաջին տարրը բազ հմտութիւնն է, կատարեալ եւ թարմ ծանօթութիւն աւանդելի առարկաներուն:

Ընդունուած է թէ ասի յաջող կրթութեան էական պայմանն է, սակայն քիչեր կրնան յստակորէն տեսնել այն կենսական յարաբերութիւնը զոր ունի ասի՝ գպրոցը կ'իւրութեամբ կառավարելու գործին հետ: Ամէն ինչ որ աշակերտաց ուսուցչին վրայ ունեցած վատահութիւնը կ'աւելցնէ, — աշակերտին իր անձէն դուրս — արտաքին գպրոցի զսպումի պէտքը կը նուազեցնէ,

և ամէն ինչ որ կը նուազեցնէ անոնց վստահութիւնը, այդ զսպումին պէտքը կ'աւելցնէ։ Ասիկա սյնքան բացայայտ սկզբունք մ'է որ պարզ ցուցումէ աւելի բան չի պահանջեր։ Վստահութիւնը ստոյդ հիմն է զուարժ հնազանդութեան — աշակերտի կամքին արագ զիջումը վարժապետին կամքին . ուստի, որչափ որ վստահութիւնը կ'աճի, արտաքին զսպումի պէտքը կը նուազի, և որչափ որ վստահութիւնը կը նուազի, արտաքին զսպումի պէտքը կ'աւելնայ։

Ուրիշ բաներ հաւասար ըլլալով՝ աշակերտաց վարժապետին վրայ ունեցած վստահութիւնը՝ աւանդուած դասերուն մէջ իր ունեցած հմտութեան ու ճոխութեան հետ կ'իյնայ կամ կը բարձրանայ։ Պատճառը յայտնի է։ Վարժապետը կը կենայ դպրոցին մէջ գլխաւորապէս իբրև ուսուցանող և ամենէն դեռատի աշակերտին խելքն իսկ բաւական է տեսնելու թէ՝ վարժապետը պարտի գիտնալ ինչ որ ուսուցանել կը ջանայ։

Հիմնական և ճիշդ ծանօթութիւնը կը շահի աշակերտաց վստահութիւնն ու յարգանքը . սակայն տգիտութիւնն ու անձշութիւնը վստաթիւնը կը կործանեն եւ արտաքին զսպումի առիթները կը բազմապատկեն։

Տիրական և թարմ ծանօթութիւնը ոչ միայն կը շահի աշակերտաց վստահութիւնը, այլ և կը զարթուցանէ շահագրգութիւն, կը գրաւէ ուշադրութիւն և ուսման մէջ ժրաշանութիւնը կ'ա-

պահովէ։ Վարժապետի շահագրգութիւնը աշակերտաց մէջ շահագրգութիւն կը ծնի, անոնց շահագրգութիւնը կ'ապահովէ ուշադրութիւն, և շահագրգութիւնը ու ուշադրութիւն կ'երաշխաւորեն ժըգրգութիւն և յառաջդիմութիւն։ Այս կ'երպով բաշանութիւն և յառաջդիմութիւնը է որ վարժապետին հմտութիւնը ազդեցութիւնն է ու վարժապետին հմտութիւնը ազդեցութիւնը կ'ունենայ աշակերտաց վրայ իրենց բոլոր յարակերութեանց և պարտաւորութեանց մէջ, և մէկ բերութեանց և պարտաւորութեանց մէջ, և մէկ բառամամբ կը ստեղծէ այն պայմաններն որոնք կարգապահութիւն յառաջ կը բերեն։

Գտնուած են վարժապետներ որոնք, սովորաբար կառավարելու կարողութիւնն կատուած բանին մէջ տկար ըլլալով հանդերձ, իրենց ծանօթութեան յստակութեամբ, թարմութեամբ ու լեցունութեամբ դպրոցական ստուար կարգեր կառավարած են հեշտիւ։

Շատ վարժապետներ դպրոց կառավարելու մէջ կը տկարանան իրենց հմտութեան անբաւականութեամբ, քան ուրիշ և է պատճառով։ Հմատութիւնը դպրոցը կառավարող զօրութիւնն է։

Դպրոցական փորձառութիւնը լեցուն է լուսաբանութիւններով։ Վարժապետ մը դպրոց մը կը մտնէ և իր հաճելի կ'երպերով լաւ տպաւորութիւն մը յառաջ կը բերէ աշակերտաց մտքին վրայ, և շուտով կը շահի անոնց վստահութիւնը Առաջին եօթնեակը գեռ չ'աւարտած, աշակերտներէն մին թուաբանական խնդիր մը ներկայացնելով՝ ասոր լուծումը կը խնդրէ իրմէ, վար-

ժապետը սխալ կը լուծէ զայն։ իր այս անյաջողութեան լուրը կը տարածուի իսկոյն բոլոր աշակերտաց մէջ, և ուրիշ փորձեր ալ կը հետեւին անոր, մինչեւ որ կը հասկցուի թէ այս վարժապետը թուաբանութիւն դաս տալու կարողութիւն չ'ունի։ Վերջը Բ'նչ կ'ըլլայ։

Այսպիսի յայտնութենէ մը ետքը, եթէ վարժապետը գիւրութեամբ կառավարէ դպրոցը, ասի պիտի ըլլայ ուրիշ ուղղութեանց մէջ ցոյց տուած աւագ կարողութեան չնորհիւ։

Ընդհակառակը, շատ ուսուցիչներ շահած են աշակերտաց յարգանքն և մինչեւ իսկ սքանչացումն՝ իրենց հմտութեան լեցունութեամբ և աւանդած առարկային վրայ իրենց ցոյց տուած շհագրգռութեամբ։

Տարիներ առաջ երիտասարդ մը հրաւիրուեցաւ փոխանորդել վարժարանի մը տնօրէնին որ մարմնական տկարութեան պատճառով երկու ամսուան բացակայութեան թոյլտութիւն ընդունած էր։ Երիտասարդին լիուլի տեղեկութիւն արուեցաւ իր նոր պարտաւորութեանց նըկատմամբ։

Երեկոյին, խնամով պատրաստեց, ինչպէս ինք կը կարծէր, յաջորդ օրուան բոլոր դասերը, եւ առաւտուն մեծ վստահութեամբ դպրոց մտաւ։ Առաւտեան պաշտամունքէն ետքը, կարգերը կանչուեցան և, ի մեծ զարմացում իրեն, երեւցաւ իր առջեւ կարգը բնախօսութեան դասին—

ճիւղ մը որուն բոլորովին տգէտ էր։

Մեր շուարած պարոնը նստաւ իր աթոռին վրայ, բացաւ գիրքը և աշքերը սեւեռեց օրուան դասին վրայ, սկսաւ հարցումներն ուղղել և ցուցամատը գնել կարգաւ՝ պատասխաններուն վրայ, որպէս զի բան մը չվիթպի իր տեսութենէն։

Այս դէպքը յոյժ կարեւոր դաս մը կը թելադրէ։ Երբ երիտասարդ տնօրէնը այդ կէս ժամու ճգնաժամը ապահովապէս անցուց, որոշեց իր այդ տեղ պաշտօնավարութեան երկու ամիսներուն մէջ գասախօսել առանց կարգին առջեւ գիրք բանալու։ Իր այս որոշումը պահեց։ Ոչ միայն տիրացաւ աշակերտաց գասագրքին պարունակութեան, այլ եւ նոյն նիւթին վրայ ուրիշ գրքեր կարգաց, տեսակցեցաւ բժիշկներու հետ, և մինչեւ անգամ սկսաւ բաղդատական բնախօսութիւն ուսանիլ։

Ասոր արդիւնքն այն եղաւ որ, ինքը ամեն օր կը կենար իր կարգին առջեւ և բնախօսութեամբ լեցուած ։, եւ այս լիութենէն օրուան նիւթին վրայ կը գասախօսէր մեծ խանդավառութեամբ։ Ուրիշ ճիւղերու մէջ նմանօրինակ պատրաստութիւններ կը աեսնէր, թէեւ բաղդատամամբ քիչ, վասն զի ընտանի էր անոնց։ սակայն «յաղթանակեց դպրոցին՝ բնախօսութեամբ», ինչպէս ինք սովոր էր ըսել։

Այդ մեծ վարժարանն երկու ամիս կառավարեց առանց մարմնական պատժոյ դէպքի մը, և,

երկու ամիս ետքը , բարձրագոյն վարժարանի մը  
անօրէնութեան պաշտօնին հրաւիրուեցաւ :

Այս երիտասարդ տնօրէնին փորձառութիւնը  
բացառութիւն մը չէ : Եատ ուսուցիչներ , իրենց  
խորին հմտութեամբ , լաւ դիրքեր ապահոված  
են , ոչ թէ միայն վարժարանի մէջ ստացած հըմ-  
տութեամբ , այլ նաև օրական ընթերցումով ճո-  
խացած ու թարմացած հմտութեամբ : Դասարանի  
մէջ հաղորդուած ծանօթութիւնը պարտի ըլլալ  
թարմ ծանօթութիւն :

Այսպէս կ'առաջնորդուինք նկատել ամէնօր-  
եայ ուսման կարեւորութիւնը իրը միջոց որ դըպ-  
րոցը կառավարող զօրութեան ու աղդեցութեան  
մէջ աճելու կը ծառայէ ,

Վարժապետն իր աշակերտաց մէջ շահագըր-  
դուութիւն արթնցնելու և անոնց ուշադրութիւնը  
գրաւելու կարողութիւնը կը պարտի , որչափ իր  
հմտութեան լեցունութեան , նոյնչափ ալ անոր  
թարմութեան : Բայց ծանօթութեան թարմու-  
թիւնը կրնայ ձեռք բերուիլ ամէնօրեայ պատ-  
րաստութեամբ միայն , և չկայ դաս մը այնչափ  
պարզ որ այսպիսի պատրաստութիւն մը անպէտ  
համարել տայ : Դաս մը աւանդելէ առաջ , զայն  
գէթ անգամ մը աչքէ անցընելլ նոր իրողու-  
թիւններ կը յայտնէ , նոր շահագըրդուում կը զար-  
թուցանէ , յիշողութեան աւելի պատրաստութիւն  
և ճշդութիւն կ'ընծայէ , և աշակերտները կրթե-  
լու և շահագըրդուելու համար ուսուցչին կարո-  
ղութիւնը կ'աւելցնէ :

Ասկէ զատ այսպիսի պատրաստութիւն մը ժա-  
մանակի խնայողութիւն ալ է : Խնամով պատրաս-  
տուած դաս մը կրնայ աւանդուիլ աւելի քիչ ժա-  
մանակիմէջ , քան որչափ կարելի է առանց այդ-  
պիսի պատրաստութեան : Այս կերպով , ոչ միայն  
ժամանակը կը խնայուի , այլ և դասը պատրաս-  
տելու համար վարժապետին կողմանէ գործած-  
ուած ժամանակը կը վերադառնայ վարժապետին՝  
աշակերտայ աճած շահագըրդուումով , ժրաշանու-  
թեամբ , անոնց վատահութեամբ , հնաղանդու-  
թեամբ և զուարթ հաւանութեամբ իր փափա-  
քանաց :

Անգամ մը բրոֆէսորի մը հարցուցին թէ ին-  
չո՞ւ համար իր ընթերցաւենեակին մէջ ժամեր կը  
վատնէր՝ պատրաստելու համար այն դասերը զոր  
տարիներով աւանդած էր :

Բրոֆէսորին պատասխանը այս եղած է . «Կ'ու-  
զեմ որ իմ աշակերտներս հոսող առուակէ խմեն  
և ո՛չ թէ կայուն ջրակոյտէ » : Ասի պատասխան  
մ'է որ ամէն ճշմարիտ ուսուցման պայմաններուն  
և մասնաւորապէս աշակերտին սիրաը գրաւող  
պայմաններուն վրայ խորին հմտութիւն կը յայտ-  
նէ :



## Ճարտարութիւն

Դպրոցը վարող զօրութեան երկրորդ տարրն է ուսուցանելու և վաելու մէջ ճարտարութիւն։

Ուրիշ բան է առարկայի մը վրայ հմտութիւն ունենալը, բոլորովին ուրիշ բան՝ զայն արդիւնաւորապէս ուսուցանել կարենալը։ Տեսնուած են թերուս վարժապետներ, որոնք իրենց հմուտ պաշտօնակիցներէն աւելի արդիւնաւոր ծառայութիւն մատուցած են իրենց յանձնուած կրթական և ուսուցչական գործին մէջ։ Ուսուցիչը պէտք ունի ո՛չ միայն հմտութեան, այլ նաև ճարտարութեան, — ճարտարութեան՝ ուսուցման մէջ, ճարտարութեան՝ մարզումի մէջ, ճարտարութեան՝ արդիւնքներ փորձելու մէջ, և այլն։ Այսպիսի ճարտարութիւն ո՛չ միայն էական է յաջող ուսուցման, այլ եւ կը շահի ու կ'աճեցնէ աշակերտաց վստահութիւնը, կը զարթուցանէ շահագըգում, կ'ապահովէ ուշադրութիւն, կ'ընծայէ դիւրութիւն ուսման, կ'աւելցնէ աշխատասիրութիւն, և աշակերտին ջանքերուն ու վարմունքին մէջ բարերար ազդեցութիւն մը կը ձգէ։

Նոյնը ճշմարիտ է նաև դպրոցի կառավարման ճարտարութեան համար։ Բաւական չէ որ վարժապետ մը գիտնայ թէ կարգ մը ի՞նչպէս պէտք է կանչուի կամ արձակուի, թէ աշակերտը ի՞նչ-

պէս գործածելու են դպրոցական առարկաները։ և այլն։ այս գիտութեան վրայ աւելնալու է Գործարութիւնն նարտարութիւն։ Ա՛ս է որ կ'ապահովէ կարգապահութիւնը, այն կարգապահութիւնը որ կարգասեէր ոգիէ կը ծնի։ Գործադրութեան ճարտարութիւնը դպրոցին գործել կուտայ ժամացոյցի պէս՝ սակայն ժամացոյցի պէս ներքին մղումով։ Այսպիսի ճարտարութիւն դպրոցը կառավարող զօրութիւն է։

Թէ ուսուցման և թէ կառավարման մէջ այս ճարտարութիւնը ձեռք բերելու համար՝ վարժապետն իր արուեստը ուսանիլ պարտի։ Ճարտարութիւնը լրկ վարժութեան կամ փորձառութեան արդիւնք չէ։ Առաջնորդուած փորձառութիւն մը ըլլալու է անի։ Ճշմարիտ գաղափարականներու ներշնչման ու առաջնորդութեան ներքեւ, մէկ ամսուան վարժապետութիւնը, առանց այդպիսի առաջնորդութեան, մէկ տարուան վարժապետութենէ աւելի կ'արժէ։ Վարժապետն իր յաջողակ պաշտօնակիցներուն փորձառութեան խորհուրդ հարցնելու է՝ ո՛չ թէ ստրկաբար անոնց հետեւելու՝ այլ պատշաճապէս օգտուելու համար։ Պարտի դպրոցական բաններ ուսումնասիրել, հանապաղ ենթարկելով զանոնք մէկ որոշիչ փորձի։ — Ժամանելի վախճանը։ Պարտի մեթոս ուսումնասիրել առողջ սկզբունքներու լոյսով։ և առ այս, պարտի որշափ հնար է՝ յստակօրէն ըմբռոնել վարժապետութեան ամենէն հիմնական սկզբունքները։

Բլաներ գտնելու և ընդունելու ատեն՝ վարժապետը հոգ տանելու է կիրարկել զանո՞նք միայն որ յարմար են իր պայմաններուն ու կարուցութեան։

Ուսուցիչը պարտի նաև չվստահիլ ընդհանուր բլաներու կամ մեթուստներու։ Ուսման իւրաքանչիւր ճիւղ կը պահանջէ մասնաւոր պատշաճեցում, ինչակէս նաև իւրաքանչիւր ճիւղի տարբեր նիւթեր։ Ամէն դաս ունի իր մասնաւոր վախճանը, և ամէն կարդ ունի իր աշակերտները որոնք իրենց հետ վարուելու մասնաւոր եղանակի կը կարօտին։ Վարժապետն այս բաները նկատի առնելու է իր պատրաստութեանու գործին մէջ։ Հոս լուսաբանութիւն մը պէտք է, հոն տարբեր ցուցում մը, և այս ճարտար պատշաճեցումներ մեծապէս կ'որոշեն յաջողութիւնը։ Ճարտարութեան կամ յաջողակութեան մէջ զարդացումը վարժապետի արուեստին ուշադիր ու խղճամիտ ուսումնասիրութեան արդիւնքն է։ և ճարտարութեան մէջ զարդացումը՝ գորոշը վարող զօրութեան մէջ զարդացում կը նշանակէ։

Կը մնայ մեղ աւելցնել թէ ճարտարութիւնը չի կրնար ձեռք բերուիլ առանց մտային վարժութեան։ Ճարտարութիւնը արդիւնք է կրկնուած գործողութեան։ ուստի ժամանակ պէտք է, որպէս զի վարժապետը նոր բլանով կամ մեթուով գործելու կարող ըլլայ բլանը կամ մեթուով որքան խոհական ըլլայ, անոր տիրացման համար

պահանջուած ժամանակն ալ նոյնքան երկար կ'ըլլայ։ Այս ճշմարտութիւնը յաճախ կ'անտեսուի։ Անմարզ ուսուցիչներ կը դատապարտեն գորոշական ճշմարիտ բլաներ, զի մէկ անդամէն չեն կարող յաջողապէս գործածել զանոնք։ Նոր բըլլաններու հեշտին ու յաջող գործածութիւնը կրնայ պահանջել ո՛չ միայն եղանակաւորում, այլ նաև գործադրութեան շրաբներ։

Չեսամաքար դարձընելու յաջողակութիւնը գիւրութեամբ կը ստացուի։ և բլան մը, ո՛րքան մեքենական ըլլայ, նոյնքան ալ գիւրաւ ու յօժարութեամբ կը գործածեն զայն անմարզ — իրենց պաշտօնին մասնաւորապէս չպատրաստուած — ուսուցիչներ,

### Արժի ոյժ

Դպրոցը գիւրաւ կառավարող զօրութեան մէկ տարրն ալ արժի ոյժը՝ այսինքն աշակերտաց համար տածուած սէրն է, այն սէրը՝ որ յօժ գիւտակցօրէն ցոյց կը տրուի հանդէպ անոնց որ ամենն աւելի պէտք ունին անոր։

Դպրոցներու մեծ մասին կառավարման դըժուարութիւնը քանի մը աշակերտներ կառավարելու մէջ սահմանափակուած է, և այդ աշակերտք տրամադրութիւններով ծնած տղաքտարաբաղդ տրամադրութիւններով ծնած տղաք-

ներ են սովորաբար, և յաճախ ընտանեկան ան-նպաստ կեանքի ու ազգեցութեան ենթարկուած։ Այսպիսի աշակերտներ կառավարելու մէջ յաջո-ղելը դպրոցին կառավարման մէջ դիւրին յաջո-ղում կը նշանակէ։ Յամառ ու դեղ աշակերտներ յաջողապէս կառավարելու իրեւ պայման՝ վար-ժապետը պարտի անոնց վատահութիւնն ու յար-գանքը շահիլ — պարտի զանոնք իրեն զօդել՝ ճշ-մարիտ գորովով։ Այսպիսի աշակերտներ հեղի-նակութեամբ սանձել, կամ առժամապէս ոյժով — բռնի — կառավարելը կրնայ կարելի ըլլալ, երբեմն ալ հարկաւոր՝ բայց պէտք է գիտնալ թէ, անոնք ճշմարիտ գորովով եեթ կրնան ա-ռաջնորդուիլ։ Սիրոյ չափ հզօր գրգիռ կամ սանձ չկայ։ Մանուկին կառավարման բառարանին մէջ վերջին բառը սէրն է։

Բայց մասնաւորապէս շեշտուելու է սա ճըշ-մարտութիւնը թէ՝ վարժապետը պարտի յոյժ գիտակցօրէն սէր ցուցնել հանդէպ այն աշակեր-տին որ իր բոլոր դպրոցակիցներէն աւելի ինք կը կարօտի անոր. սէր ցուցնել ո՞չ թէ ամենէն ար-ժանաւորին, այլ ամենէն կարօտ եղողին։

Անգամ մը վարժուհի մը իմացուց իր դպրոցի տեսուչին թէ՝ աշակերտներն այլ ևս չէր կրնար կառավարել, և կը խնդրէր որ այցելութիւն մը տար դպրոցին։ Տեսուչն այցելեց և շուտով հաս-կցաւ այս գժուարութեան դաշտնիքը։ Վար-ժուհին իրեն նեղութիւն տուող քանի մը աղջ-

կանց համար ատելութիւն կը տածէր և անոնց վրայ այլ ևս ազգեցութիւն չունէր։ Տեսուչը խը-րատ տուաւ վարժուհիին որ իր սրտին մօտ բերէ այդ աշակերտուհիները, որոնցմէ ոմանք բարոյա-կան որբեր էին։ Վարժուհին պատասխանեց թէ այդ բանը չը կրնար ընել։ « Կրնամ սիրել, ը-սաւ, զանի որ սիրելի է. բայց չեմ կրնար սիրել զանի որ սրտիս չի փակչիր։ Ասոնցմէ ոմանք այն-քան կ'ատեմ որ մեծ հանգստութիւն կը զգամ երբ դպրոցէն բացակայ կ'ըլլան։ » Եւ սակայն, ասոնք այնպիսի աղջիկներ էին որ ընտանեկան յարկին տակ ո՞չ կրթութիւն տեսած էին և ո՞չ բաջալե-րութիւն վայելած։ Հետեւաբար կը կարօտէին վարժուհիին ո՞չ միայն աւանդած ուսումներուն, այլ և անոր գորովալիր հոգածութեան։ Վար-ժուհիին պարտականութիւնն էր շահիլ այս լրե-եալ, հոգիներն ուրախութիւն և յոյս դնել ա-նոնց սրտերուն, և արեւշող՝ անոնց կեանքե-րուն մէջ։ Այսպիսի սիրահրաւէր կարօտութեան առջեւ, այս վարժուհիին սիրտը լոկ բնական կիր-քի ազգեցութեան ներքեւ կը դանուէր, — սէր՝ սիրելիներու համար, անսիրելութիւն՝ ոչ-սիրե-լիներու համար։

Ճշմարիտ կրթիչը կը սիրէ իր աշակերտները առանց խտրականութեան։ Կը սիրէ սիրելին եւ հոգածու է անոր զարգացման, կը սիրէ ատելին և չանացող է անոր ուղղութեան։ Ճշմարիտ վար-ժապետին սէրը կը նայի հեռակէափ մը, — մա-

նուկին ապագային, և, ամենէն անառակ աշակերտին մէջ իսկ, ազնիւ մարդուն կամ կնոջ կարելիութիւնը՝ կը տեսնէ:

Տղայոց սրտերը այդպէս շահող սէրը ճշմարիտ սէրն է, ո՛չ թէ սիրոյ պաշտօնը։ Տղայոց ներկայութեան մէջ մեր աշքերուն վրայ քող չենք ձգեր։ Ինչպէս որ ելեկարաչափը կը դողայ ելեկարական ամենէն տկար հոսանքին առջեւ, նոյնպէս տղայոց փոքրիկ սրտերն ալ կը համապատասխանեն մեր ամենէն գաղտնի զգացումներուն ու մղումներուն։ Սրտին մէջ գոյութիւն ունեցող սէրը հրապարակուելու պէտք չունի։ Ոնի կը ճառագայթէ աշերէն, կը ցոլանայ գէմքէն, իր օրհնութիւնները կը յայտարարէ ձայնին միջոցաւ, և ինքզինք կը յայտնէ մարդուն ամեն շարժումովն ու վարմունքով։ Մեր սիրոյ արարքները պարտին սրտին դրոշմը կրել, եթէ ո՛չ չեն կրնար տղայոց ընդունելութեան արժանանալ։

Մեծ սիալմունք կը դործեն վարժապետք երբ իրենց աշակերտներուն չարաճճիութիւնները զիրենք անարդելու դիտումին կը վերադրեն։ Տեսնուած է վարժապետ որ, աշակերտի անմեղ շարժումին մէջիսկ, զինքը նախատող բան մը տեսնել կարծեր է։ Այսպիսի կարծիքներ վարժապետին սիրոը աշակերտէն կը հեռացնեն և կ'առաջնորդեն ատելութեան որ ի վերջոյ անհամաձայնութեան կը յանդի։ Այսպիսի վարժապետներէ կը խնդրենք որ միաք բերեն իրենց աշակերտու-

թեան օրերը. այն ատեն վստահ իենք թէ իրենց մտքէն իսկոյն պիտի ցըուին անհիմն ու անիրաւ կասկածներ։ Աշակերտի մը այն ինչ վարմունքը կրնայ ուսուցչին ուղղուած ըլլալ, այդ վարմունքին ետեւ կրնայ գտնուիլ անձնական զգացում մը. բայց ասի բացառութիւն է։ Դպրոցին կառավարումը անձնական հիմերու վրայ հաստատելը ծանր սխալմունք է։ Վարժապետի մը համար ճշմարիտ վարչագիտութիւնն է՝ իր անձը իր աշակերտներուն վարմունքէն դուրս թողուլ, — անկարգ վարմունք մը կամ չարաճճիութիւն մը դպրոցին դէմ յանցանք նկատել և ո՛չ իր անձին դէմ։

Կամքի ոյժ

Դպրոցի հեշտին կառավարման մէկ ուրիշ տարրըն ալ կամբի ոյժն է, — այն կարողութիւնը որով վարժապետը նախ իր անձը՝ և ապա աշակերտները օրէ օր միօրինակ վարմունքի ու ջանքի մէջ կը բռնէ։ Այս միօրինակութիւնը ո՛չ միայն վըստահութիւն կը շահի, այլ նաև ուղիղ ունակութիւններ կը հաստատէ, և ասոնք էական են թիւններ կը հաստատէ, և ասոնք էական են դրութեան դիւրաւ համակերպելու, որ լաւ կառավարուած դպրոցի մը յատկանիշն է։ Ու-

նակութիւնը ինքնավարութեան — անձնազապութեան և անձնուղղութեան — գաղտնիքն ու պայմանն է։ Երկու աշակերտներու համար այնքան դիւրին է օրն ի բուն նստիլ միասին ու երբէք չխօսիլ կամ չփափառ իրարու հետ, որքան բոլոր օրը փափառ հերիք է որ, առանց փափութի, իրարու քով նստելու ունակութիւնը կազմեն։

Սակայն, պէտք է գիտնալ թէ ունակութիւնը ի՞նչպէս կը կազմուին։ Ունակութիւնը չեն կազմուիր լոկ որոշումով կամ առաջադրութեամբ, ոչ ալ միակ ջանքով եւ ոչ ալ կարգ մը երերուն ջանքերով, այլ կրկնուած ու անընդհատ աշխատութեամբ։ Հոգիի ամեն գործ կը թողու, իրեւ տեւական արդիւնք, աճած զօրութիւն մը գործելու, եւ վերստին նոյն օրինակ գործելու միտում մը։ Երբ այս յառաջ եկող միտումը կ'ըլլայ այնքան զօրաւոր, որ գործ մը կը կրկնուի առանց գիտակից ինքնակամ ջանքի, արդիւնքը կը կոչուի ունակութիւն։ Լաւ մարզուած գպրոցի մը հանդարտիկ ինքնավարութեան գաղտնիքն է այս։ Ասոնք կարգապահութեան կամ մէկ օրուան ջանքի արդիւնք չեն։ Ունակութիւնն է որ աշակերտները կը կարողացնէ ելլել իրենց տեղերէն արագ ու հանդարտիկ, քայլել տախտակամածին վրայ անձայն անշշուկ, չորհալի ու յարդական դիրքով կանդնիլ՝ դաս արտասանելու ատեն, խօսիլ ձայնի բնական եղանակով ու յըստակօրէն, զսպել ուրիշներուն հետ հաղորդա-

կցելու փափաքը . — մէկ խօսքով, ընել ամեն բան առանց ջանքի կամ գժուարութեան, ինչ որ լաւ կանոնաւորուած գպրոցի մը էական է։ Ունակութիւնն է որ աշակերտին վարմունքը ինքնայօժար ու միօրինակ կ'ընէ։

Այս պատճառով է որ գպրոցական շրջանի մը առաջին ամիսը մեծապէս կ'որոշէ դիւրութիւնն որով պիտի կառավարուի գպրոցը։ Եթէ աշակերտներն, առաջին օրէն սկսեալ, իրենց պարտաւորութիւնները միօրինակ ու անխախտ կերպով կատարելու մէջ մարզուին, ուղիղ ունակութիւններ կը կազմուին և ուղիղ գործումը կը դիւրանայ։ Եթէ, ասոր հակառակ, վարժապեսն իր պահանջումներուն մէջ քմավար ու վարանոտ է։ Պարոց վարելու մէջ միօրինակութիւն ու հաստատամտութիւն չունի՝ աշակերտաց մէջ ուղիղ ունակութիւն չիկազմուիր, և վարժապետին ոյժերն ալ կ'սպառին՝ գպրոցը վարելու մէջ, եթէ ոչ աշակերտաց անկարգութիւնները զսպելու մէջ։

Դպրոցական կրթանքի մէջ այս տկարութիւնը կարգապահութեան ստնդանքի ենթակայ վարժապետաց փորձառութեան մէջ ցոյց տրուած է։ Այդ վարժապետներ օր մը կը պատժեն ինչ որ յաջորդ օրն անտես կ'ընեն, ունին խստութեան վայրկեաններ որոց մէջ անառակ աշակերտները գառնուկներու կը փոխեն, ամիսն անգամ մը գառնուկներու կամ ամեն երկուշաբթի առաւօտ նոր միջոցներ

ձեռք կ'առնեն, և ապա, դպրոցը կարգ կանոնի մէջ պահել չյաջողելով, կը կորսնցնեն ամեն ինչ որ շահած են։ Հին դրութեամբ կառավարող վարժապետ մը կը ճանչնամ . ասոր դպրոցն ամեն եօթնեակ կը փակուէր անկարգութեամբ, ու նաև բացորոշ ու սպառնալից ծանուցումով՝ թէ երկուշաբթի առաւօտ խիստ միջոցներ ձեռք պիտի առնուէին։ Երկուշաբթի առաւօտ վարժապետը դպրոց կը մտնէր դաւազաններով ու հաստատ որոշումով, և շուտով կը յաջողէր խաղաղութիւն ձեռք բերել դպրոցին մէջ։ Աշակերտը ամենաթեթև յանցանքներու համար իսկ կը պատժուէին . լուսութիւնն ու հանդարտութիւնը կը վերահաստատուէր դպրոցին մէջ, և վարժապետին խոժոռ դէմքը կ'սկսէր քաղցրանալ ու փայլիլ գոհունակութեան արտայայտութիւնով։ Երեքշաբթի օր, աշալրջութիւնն ու հաստատակամութիւնը բիշ մը կը նուազէին, եւ ամենէն անառակ աշակերտներէն ոմանք կ'սկսէին շարածճիութիւններ ընել։ Զորեքշաբթի օրը վարժապետին հաստատակամութիւնը կ'անհետանար ։ Հինգշաբթի և ուրբաթ շփոթութիւնը կը տիրէր վերստին, և եօթնեակը կը փակուէր ծանուցումով թէ երկուշաբթի նոր ու խիստ միջոցներ ձեռք պիտի առնուին։ Այն ատեն, ես պատանեակ մ'էի, բայց բաւական տարիք ունէի զարմանալու թէ ինչո՞ւ համար վարժապետը կարգ կանոնի մէջ չէր պահեր դպրոցը, բանի որ անգամ մը յաջո-

ղեցաւ իր իրաւասութեան տակ առնել զայն։ Դպրոցական կրթանքի մէջ փոփոխամութեան անխուսափելի հետեւանքը անկարգութիւն է։ Աշակերտը դպրոցի կառավարման միօրինակութիւնն ու հաստատութիւնը կը յարգեն և կը զիջանին անոր։

Հոս հարկ է շեշտել սա ճշմարտութիւնը թէ դպրոցական կրթանքի մէջ, կամքը մեծ զօրութիւն է, երբ անոր ընկերացած է լոին լեզու մը։ Դպրոցի մէջ, կտամբանքի ու մեղադրանքի համար գործածուած կորովն՝ ամենէն աւելի անշահապէս սպառուած կորովն է։ Պէտք է ըսել աշակերտին թէ ինչ պարտի ընել, առանց ակնարկելու անոր անցեալին։ Օրինակի համար, եթէ կելու անոր անցեալին։ Իրինակի համար, եթէ կարգի մը աշակերտներն անզգուչութեամբ կ'ելլեն իրենց նստարաններէն և անկարգութեամբ կ'երթան դասարան, այն ատեն և հո՛ն որքան կ'երթան դասարան, այս ատեն և հո՛ն որքան կամ յանդիմանէ զանոնք վարժապետը կամ խօսի ալ յանդիմանէ զանոնք վարժապետը կամ խօսի անոնց այս անկարգութեան մասին, չենք կարծեր թէ բաւական դարման տարած կ'ըլլայ այդ անկարգութեան։ Այս պարագայի մէջ լաւագոյն անկարգութեան անկարգութիւնը փութով եւ բանն է դպրոցին անկարգութիւնը փութով եւ հանդարտորէն ուղղել՝ պահանջելով որ աշակերտք վերստին նստին իրենց տեղերն, և դարձեալ ելլեն։ և եթէ հարկ ըլլայ, կրկնել այս գործողութիւնը, և այս արդիւնքները ձեռք բերելու համար ալ, ձեռքի հանդարտ շարժում մը աւելի լաւ է քան բաւերու փոթորիկ մը։

Հաւ դաստիարակ մը գտնել փափագող վերատեսաւչ մը՝ շատ նոր աշակերտ ունեցող դպարոց մը այցելեց ջրջանի մը սկիզբը։ Կարգ ու դասի հանուեցաւ, աշակերտք անխնամ կերպով ոտքի կեցան, վարժապետը իսկոյն նստեցուց զանոնք, և ետքը՝ ձեռքի շարժումով վերստին դասի հանեց։ Աշակերտներուն այս երկրորդ անդամ ոտքի ելլելը գոհացուցիչ չէր, ուստի վարժապետը դարձեալ նստեցուց զանոնք։ Յաջորդը նշանին, բոլոր աշակերտք վայելչօրէն կեցան։ Վարժապետը իր գոհունակութիւնն յայտնեց ըսելով՝ « Շնորհակալ եմ, պարոններ, ատոր շատ հաւնեցայ »։ Ասիկայ գոհունակութիւն պատճառեց վերատեսուչին, և վարժապետը աւագադոյն դիրք մը ընդունելու հրաւիրուեցաւ։ « Պարսւանքի մէկ բառին՝ գովեստի տասը բառ » լաւ առած մ'է տարրական դպրոցի մը համար։ Ուղիղ ունակութիւնք մարզանքի արդիւնք են, ո՛չ շաղակրատանքի։

Ասի կ'առաջնորդէ մեզ՝ ըսուած ճշմարտութեան թէ՝ վարժապետին կամքը յոյժ աղղու է։ Գաւազանի ներկայութիւնը վարժապետին անձնական զօրութիւնը կը զեղչէ։ նոյնը ճշմարիտ է նաև պատժելու սպառնալիքին համար։ Ատենով շատ դպրոցներ կային որոնց մէջ գաւազանը աւելի զօրութիւն ունէր քան ուսուցիչը, և տակաւին կը նան գտնուիլ ուսուցիչներ որոնց անձնական (ո՛չ ֆիզիքական) տկարութիւնը կը կարօտի

գաւազանի յաւելուածական զօրութեան։ Այս՝ ճպոտը տկար վարժապետներու լրացուցիչն է։ Բայց, այս իրողութիւնք նկատի առնուած սկզբունքին վրայ չեն ազդեր։ գաւազանը մեծ արգելք է ու է վարժապետի անձնական ազգեցութեան։

Անգամ մը, տասն և հինգ տարեկան պատանիի մը մտրուկ մը յանձնուեցաւ, որպէս զի վարժէ զայն։ Պատանին կը գործածէր խարազանն և երբեմն ալ ուժգին հարուածներու հետքեր կը թողուր մոլեգնած կենդանիին վրայ։ Փորձ ձիավարժ մը հեռուէն այս պայքարներէն մին տեսնելով՝ պոռաց։ « Ցղայ՝, տղայ՝, խարազանդ անշարժ, չըւանն ամուր բռնէ։ » Պատանին ձիավարժին խըրատին համեմատ գործելով՝ մէկ ամիսէն յաջողեցաւ յաղթանակել կենդանիին՝ որ այնքան հըլու եղաւ համետին տակ, որքան գեղեցիկ էր ձեռովով քալուածքով։

Ցղաք ձիերու պէս կը յարդեն հաստատուն ձեռքն ու ամուր չուանը։ Վարումի միակերպութիւնն է որ կը շահի։ Դպրոցի մը գիւրաւ կառավարման համար էական հանգամանք է ողնայարը, — հաստատակամութիւնը։



Լաւ աչքեր ու լաւ ականջներ

Դպրոցը վարող զօրութեան տարրերէն մին կը կազմեն լաւ աչքերն ու լաւ ականջները , — առանց հսկելու , աշակերտներուն ըրածը գիտնալու կարողութիւնը :

Այս կարողութիւնը քաջ տեսողութենէ եւ սուր լսողութենէ աւելի բան մ'է , և կը պարունակէ ո՛չ միայն սուր ֆիզիքական զգայարանքներ , այլ նաև մեր ներկայութեան մէջ անցած դարձած բաներուն հեշտի ուշադրութիւն տալու մտարոր ունակութիւնը , — կարողութիւն մը որ կրնայ պատշաճապէս կոչուիլ արթնամտութիւն , ինչպէս որ այս ուղղութեան մէջ ցոյց տրուած տկարութիւնն ալ՝ քնամտութիւն :

Այս աարրը կրնայ ըլլալ մին այն բնածին կարողութիւններէն օրոնք չեն կրնար դիւրաւ մըշակուիլ , սակայն եթէ մէկը այս մասին տկարութիւն կը զդայ , ուշադրութեամբ ու ջանքով կը բնայ բաւական չափով յազթել անոր :

Դպրոցի կառավարման մէջ , քաջ տեսողութեան ու լսողութեան արժէքը փորձառութեամբ հաստատուած է իրովին : Մէկ տարրը միայն առնելով աչքը թէ՛ արգիլելու և թէ՛ ներշնչելու զօրութիւն ունի : Խեռ աշակերտի մը մեծ օգնութիւն է սա գիտակցութիւնը թէ վարժապետին աչքը

իր վրայ է , ո՛չ թէ կասկածանքով . այլ համակարանքով ու սիրով : Բարի և իմաստուն մարդոց աչքերը միշտ գրգիռ եղած են ուղիղ վարքի , և սանձ՝ անառակութեանց . ասի ծշմարիտ է մանաւանդ մատաղ հասակի մէջ :

Ասոր հակառակ , վարժապետին անկատար տեսողութիւնն ու լսողութիւնը թերութիւն մ'են որուն անխուսափելի հետեւանքը պիտի ըլլայ առաւել կամ նուազ անկարգութիւն : Բարի տրամադրութիւն ունեցող աշակերտներ իսկ , գրեթէ անգիտակցօրէն , օգուտ պիտի քաղեն այնպիսի տկարութենէ . մինչ յոսի տրամադրութիւն ունեցողներն իրական չարիքներ գործելու կրնան փորձուիլ : Տեսնուած են վարժապետներ՝ որոնք , տարիքի կամ ֆիզիքական տկարութեան պատճառաւ . իրենց տեսողութեան ու լսողութեան սրութիւնը կորուսած և իրաքանչիւր պարագայի մէջ ալ գպրոցը վարելու կարողութեան մէջ առաւել կամ նուազ անկում մը կրեր են :

Բայց գիտելու կարողութեան այս տկարութիւնը կրնայ ֆիզիքական չըլլալ : Վարժապետներէն ոմանց այս թերութիւնը վերագրելի է իրենց ներկայութեան պատահող բաներուն անուշադիր ըլլալու ունակութեան : Վարժապետ մը կրնայ ունենալ կորովի աչքեր , բայց չտեսնել , սուր ականջներ՝ բայց լսել այն բաները որ դըպրոցին անդորրութեան կը պատկանին : Տեսած եմ աշակերտներ որոնք առանց հրամանի կը հա-

զորդակցին իրենց ընկերներուն հետ, դասական առարկաներ կ'առնեն ու կուտան, տեղափոխություններ կ'ընեն՝ ճշգրիտ վարժապետին աչքին առջեւ, և սակայն վարժապետը այս բաներէն և ո՛չ մին կը տեսնէ: Այնքան խոր թաղուած է մոտածումներու կամ դասին մէջ:

Այսպիսի տկարութեան մը հանդիպեցանք ժաղկոց մը այցելելով: Ներս մտնելէ առաջ, բաղնիքի մը ժխորը կը լսէինք դուրսէն: Սրահը մրտանք և ընդունուեցանք վարժուհին ու նստանք բեմին վրայ՝ մեր աշքերուն առջեւ ունենալով բոլոր աշակերտուհիները որոնք անկարգութեանց ցուցահանդէս մը կը կազմակերպէին ընդ հանուր ժխորին մէջ, մինչ ասդին վարժուհին իր դասով կը զբաղէր: Քիչ վերջը, ոտքի ելանք մեկնելու համար. վարժուհին, որ ըստ երեւոյթին անդիտակ կը թուէր դպրոցին սրահը լեցնող ժխորին, դէպի աշակերտուհիները յառաջանալով՝ մեղմ ձայնով ըստ. « Ա. զիկներ, ա. զիկներ, կարծեմ տեղ մը փսփսուք կայ »: Ինչ որ ազմուկ ու ժխորէր մեզի, փսփսուկ էր վարժուհին ականջներուն:

Կարեւոր կը թուի մեղ աւելցնել թէ այս դիտելու կարողութիւնը մեծ արժէք ունի իրբեւ միջոց՝ դպրոցին մէջ նոր սկսող չարիքը խափանելու: Անով վարժապետը կարող կ'ըլլայ նշմարել աշակերտին վնասակար միտումները՝ աշակերտին ասոնցմով դրապէս չար ըլլալու առաջնորդուելէն

առաջ, և այսպէս իմաստութեամբ զսպել զայն երբ միայն քիչ մը աշխատութիւն պէտք է:

Փոքրիկ կենդանի մը կայ, տան կատուէն ոչ աւելի մեծ, որ նեղոսի հովիտը կոկորդիլոսներով ծածկուելէ կը պահէ, և սակայն կոկորդիլոսին վնասելու չափ զօրաւոր չէ. բայց, մինչ նեղոսի եզերքը վեր վար կ'երթեւեկէ, աւազին մէջ թարմ հետքեր կը տեսնէ, և բնազդը իրեն կը սորվեցնէ թէ այս հետքերը կազմուած են էգ կոկորդիլոսէն՝ որ աւազ կը փնտուէ իր հաւկիթ. Ները զետեղելու համար, որպէս զի արեւու միջոցաւ ձագերն ելլեն: Փոքրիկ կենդանին այս հետքերուն հետեւելով՝ կը հասնի այն տեղ ուր աւազը խառնուած է. իր ոտքերով կը բանայ զայն, և հաւկիթները կը կոտրտէ, և ամէն կոտրտած հաւկիթ՝ ջնջուած կրկորդիլոս մ'է: Հետահանը (ichneumon) — այս է կենդանիին անունը — կատարեալ տիպ է անխոռով ու դիւրավար դաստիարակի: Իր բոլոր գործը « հակիթ կոտրել » է: Անի չի սպասեր մինչեւ որ չարածճիութիւնը չար վարք ծնի, և այն ատեն, ճպոտով մը անոր ուղղութեան ձեռնարկէ: Ինք բաւական սրակն է՝ չարութիւնը իր սկզբնաւորութեան մէջ տեսնելու համար, երբ նայուածք մը կամ բառ մը կրնայ խափանել զայն: Կրթութեան մէջ, այս հաւկիթ կոտրելը կը պահանջէ ո՛չ միայն տեսողութիւն, այլ նուև ճանաշողութիւն: Ամէն կլոր բան հաւկիթ չէ, և ամէն հաւկիթ կոկորդիլոս չի պարու-

Նակեր։ Զարութիւնը հաւկիթի մէջ եղած ատեն ոչնչացնելը՝ զայն պարունակող հաւկիթներու ճանաշումն ալ կը բովանդակէ։

### Առողջ դատողութիւն

Դպրոցը վարող զօրութեան մէկ ուրիշ տարրն ալ առողջ դատողութիւնն է, — դպրոցական կեանք կազմող փոքր բաներու հետ վարուելու մէջ գործնական իմաստութիւն։

Ասի դպրոցական կրթանքի մէջ կարեւոր գործիչ մ'է, որ գիտէ թէ ե՛րբ պէտք է խօսիլ եւ ե՛րբ լրութիւն պահել, ե՛րբ պէտք է խնդրել և երբ հրամայել, ե՛րբ պէտք է գովել և ե՛րբ պարսաւել։ Առողջ դատողութիւնը գիտէ թէ ե՛րբ և ի՞նչպէս պէտք է փայփայել մանուկը, ի՞նչպէս պէտք է հանդարտեցնել զանի երբ վշտացած է, ի՞նչպէս պէտք է բանալ անոր սըրտին գուռը, ի՞նչպէս պէտք է գտնել կողմնական դուռ մը՝ երբ ճակատի գուռը աղխուած է բարկութեամբ, եւայլն։ Առողջ դատողութիւնը իր ականջները չի տնկեր ամէն կողմ՝ շողոքորթութիւն կամ քննադատութիւն լսելու համար, աշակերտաց կատակներուն չի վըստահիր, և անպէտ յոդնութիւններով քնազուրկ

չիմնար։ Անի բաղձացող է դպրոցին իրական յառաջդիմութեան։

Բոլոր մեծ դաստիարակները գերազանցապէս առողջ դատողութեան տէր անձեր եղած են։ Ունեցած են սրադատութիւն. (taet — կարողութիւն ճանչնալու) ո՛չ միայն աշակերտաց յանցանքներն երեւան հանելու, այլ նաև անոնց հետ վարուելու մէջ, — սրադատութիւն մը որ կը ծնի առողջ դատողութենէ և մարդկային բնութեան մէջ թափանցող տեսութենէ։ Այս կարողութեան գործածումը կը պահանջէ սերտ ծանօթութիւն մանկական բնութեան, զանի վարող զգացմանց ու շարժառիթներուն, և մանուկներու նկատմամբ հարազատ ու սիրազեղ համակրութիւն՝ իրենց բոլոր մանր փորձութեանց մէջ։

Վարժապետաց սովորական սխալմունքն է մանուկներու սխալ շարժառիթներ ընծայել, — կարծել թէ անոնք ազդուած են այն զգացումներէ որոնք, համանման պարագաներու տակ, կ'ազդեն չափահամներու։ Անոնք կը մոռնան թէ մանուկները կը գործեն մանաւանդ մղումով քան խորհրդածութեամբ, և թէ՝ իրբեւ արդիւնք՝ անոնց վարմունքն աւելի ինքնաբեր է քան գիտումով. ոչ միայն մանուկին գիտութիւնը սահմանափակ է, այլ նաև զգացման դիմացրելու համար կամքի կորով ալ տկար է։ Եատ մանուկներ պատժուած են անկարգութեան պատճառաւ, երբ իրական գժուարութիւնը իրենցմէ պահան-

Հուածն ընելու համար կամքի անզօրութիւնն էր .  
— անզօրութիւն մը որուն պատճառն է չզսպը-  
պուած զգացման առժամանակեայ տիրողութիւ-  
նը : Շատ աշակերտներ պատժուած են այն ան-  
յաջողութեանց համար որուն պատճառն եղած է  
նուազ համարձակ ըլլալնին . այսպիսի պարագա-  
ներու տակ , երկիւղը փարատելու զօրաւոր փա-  
փաքը միայն կրնայ բաւական զօրացնել իր ան-  
ձին անվստահ աշակերտի մը կամքը . Վարժապետը  
պարտի իր անձը իր աշակերտներուն տեղը դը-  
նել . բան մը զոր հին ժամանակի վարժապետ-  
ները չկրցան ընել՝ կամ համակրանքի պակասու-  
թեան և կամ տգիսութեան պատճառաւ .

---

### Բարոյական նկարագիր

Դպրոցը վարող զօրութեան էն կենսական  
տարրը դրական բարոյական նկարագրին ու կեանքն է :  
Մեր վերլուծման մէջ կը վերադառնանք դըպ-  
րոցին էն էական մէկ բանին , — վարժապետին ,  
և կը հասնինք վարժապետէն պահանջելի էն է-  
ական մէկ բանին . — նկարագրիին . Դպրոցական  
կրթանքի բոլոր մեթոդներուն ու միջոցներուն  
մէջէն պարտի հոսիլ վարժապետին ներքին կեան-

քին կենսատու ազգեցութիւնը : Ասի զօրութեան  
այն տարրն է որ աշակերտաց սիրտն ու խիզճը  
կրնայ շարժել՝ ներշնչող ներքին ազգեցութեամբ  
մը որ արտաքին — աշակերտին իր անձէն դուրս  
— զսպումի հարկ չի թողուր : Մեծ սխալմունք  
է կարծել թէ բարոյական ազգեցութեան ու նը-  
կարագրի կրնայ ապահարզան տրուիլ : Առուակը  
ազրիւրէն բաժնելու յիմար ձեռնարկ մ'է այս :  
Մին միւսին հետեւանքն է , և , ուր կը պակսի  
հարազատ նկարագիրը , հոն կը պակսի նաև հո-  
գեկան բարութեան անդիմադրելի հմայքն ու  
զօրութիւնը : Վարժապետին էն հզօր բարոյական  
ազգեցութիւնը իր էութեան ալքերէն կը բղիսի :

Addison , իր ընտիր այլաբանութիւններէն մէ-  
կուն մէջ , ճշմարտութեան ու ստութեան միջեւ  
պայքար մը կը նկարագրէ : Երբ ճշմարտութիւնը  
իր փայլուն հետեւորդներով կը մտնէ առասպե-  
լական սահմանները , ուր ստութիւն կը տիրէ ,  
իր անձէն բղխող լցուը կ'ինայ ստութեան վրայ՝  
որ անզգալապէս կը նուազի , և երբ ճշմարտու-  
թիւնն աւելի կը մերձենայ , ստութիւնը իր բո-  
լոր արբանեակներով կը ցնդի , կ'անհետանայ :  
Այս այլաբանութեան մէջ ունինք գեղեցիկ լու-  
սաբանութիւն մը այն զարմանալի հմայքին , այն  
գրեթէ անդիմադրելի ազգեցութեան , որ ան-  
գիտակցապէս կը հոսի բարձրացած ու ազնիւ  
նկարագրէ :

Մատղաշ սերունդին կրթութիւնը աւելի կա-

խումունի անկէ որով է վարժապետը՝ քան անկէ զոր կ'ըսէ։ Եթէ իր սրտին ու կեանքին մէջ Աստուծոյ, ձշմարտութեան ու Պարտաւորութեան նուիրում չունի, իր աշակերտաց մէջ այսպիսի նուիրում յառաջ բերելու համար ըրած արտաքին ջանքերը խիստ քիչ արդիւնաւոր պիտի ըլլան։ իր խօսքերը ճշմարիտ մարդու դրօշմը կրել պարտին։

Այս ճշմարտութիւնը նաև երեւան կը հանէ վարժապետին՝ բարիի կամ չարի համար « անձնական օրինակին » հզօր աղդեցութեան դադունիքը։ Կեանքի վերածուած ճշմարտութիւնը ոչ միայն մտքին հաւանութեան կ'արժանանայ, այլ և սրտին կ'աղդէ։ Բարի մարդու մը օրինակին չափ աղդու քարոզ չի կայ։ Ասի ճշմարիտ է մանաւանդ դասարանի մէջ։ Եթէ վարժապետը կ'ուղէ իր աշակերտին կեանքէն վանել խարէութիւնն ու ստութիւնը, պարտի նախապէս իր կեանքէն արտաքսել զանոնք։ Եթէ կ'ուղէ որ անոնք աղնիւ, քաղցր ու մաքուր ըլլան, իր կեանքն ալ պարտի ցուցնել հանապազօր այս առաքինութիւնները։

Վարժապետին ո՛չ միայն օրինակը՝ այլ և ողին տարր մ'է աղդեցութեան։ Արեւոտ և զուարժոգին կը շահի աշակերտաց սրտերը աւելի հաստատապէս քան խօսքը, և, ասկէ զատ, այսպիսի ոգի մը զուարժութիւն կը զարժուցանէ ի փոխարէն։ Առենով այցելեցի ծաղկոց մը որ զուարժ

ու արեւոտ վարժուհիի մը խնամքին յանձնուած էր։ Ներկայ գտնուեցայ ընթերցանութեան դասին։ Աշակերտուհիներէն մին բառ մը սխալ կարդաց, վարժուհին ջանաց առաջնորդել աշակերտին իր սխալը տեսնելու և ուղղելու։ Վարժուհիին արտասանած իւրաքանչիւր բառին ընկերացած էր քաղցր ժպիտ մը՝ որ ո՛չ միայն մանկան սիրաը անդորրութեան մէջ կը պահէր, այլ և անոր դէմքը երջանկարար վստահութեամբ մը կը լուսաւորէր։ Երբ կը մեկնէինք անկէ, ինձի ընկերացող բարեկամս ըստ թէ՝ յօժար սրտով կուտար ոսկի մը՝ պատկերի մը համար որ ներկայացնէր այդ վարժուհին ու աշակերտը այս վերջնին յաջողութեան վայրկեանին։ թէ կը բաղձար ցուցնել զայն՝ իրեն ծանօթ կարգ մը ուսուցիչներու ուրոնք ամէն սխալի համար յօնք կը պոստեն եւ խեղճ աշակերտներուն սիրտերը բիրտ խօսքերով կը խոցուտեն։ Քանի՛ քանի՛ վարժապետներ սովոր են խօսիլ իրենց աշակերտներուն խիստ ձայնով, ձայնով մը որ սրտագոչ ու կայծակնացայտ ամպէ մը կուգայ, կարծես։ Զենք կրնար մտնել բարբարիկ վարժապետի յանձնուած դպրոց մը, առանց մեր մէջ զգալու՝ անկէ փութով մեկնելու մղում մը։

Ինչ որ ըսուեցաւ վերը՝ զուարժ, արեւոտ ոգիի մը աղդեցութեան նկատմամբ՝ ճշմարիտ է նաև վեհանձն, չի կասկածող ու վստահող տրամադրութեան համար։ Ինչպէս որ վստահութե-

նէն կը ծնի բարեյօժարութիւն, այնպէս ալ անվստահութեան կ'ընկերանայ խորշում, և ստուգիւոչ կը սիրէ ուրիշներուն իրեն հետ կասկածով վարուիլը տեսնել։ Մարդկային բնութիւնը վստահութեան սիրող է։ Հոս կը բաղձանք շեշտել երջանկաւէտ ազգեցութիւնը դրական վրատահութեան, — ոչ թէ բարոյական տկարութենէ ծնունդ առնող վստահութեան որ չարիքը տեսնելու համար կոյր է և դիւրաւ կը խաբուի, տըկարութիւն մը զոր ամենէն մատաղատի աշակերտն ալ կ'արհամարհէ անտարակոյս. — այլ սէրէ ծնած վստահութեան. « Սէրը չար չի խորհիր », բայց չարին կոյր չէ։

Կարեւոր է նաև որ վարժապետը դաժանաբարոյութենէ, խծրծող ու ցասկոս ոգիէ զերծըլլայ: Կան ուսուցիչներ որ խստութիւնը պարտուց անթերի կատարման հետ կը չփոթեն։ Ուրիշ բան է խիստ ըլլալ, և ուրիշ բան՝ գործըլը հարեւանցի չընելը։ Այդ վարժապետներ սուր քննադատութեան ու հեգնութեանց կը դիմեն իրենց աշակերտները ժրածան գործելու համար. սակայն կը մոռնան թէ այսպիսի վարմունք մը՝ ո՛ւ և է մէկը գործին մէջ իր բոլոր ճիգը թափելէ կ'արգիլէ։ Երկիւզը ուշագրութիւնը կը ցրուէ և խորհուրդը կը խափանէ։ Այն վարժապետներ որոնք իրենց աշակերտներուն սխալին համար կը բարկանան. անոնցմէ տասնապատիկ մեծ սխալ մը կը գործեն. Այսպիսի վարժապետներու խը-

նամքին յանձնուած զգայուն աշակերտներ ի՞նչ տանջանքներ կը կրեն արդեօք, մանաւանդայն մանուկներ որոնք տան մէջ կը ծծեն միժնուլորտ մը որ համակրանք ու սէր է համակ։ Երիտասարդ վարժապետը պարտի դիմադրել ամէն մզման որ զինք բարկանալու կամ խստութեամբ խօսելու կ'առաջնորդէ։ Անբարոյականութենէ և տգիտութենէ ետքը, եթէ կայ անյարմարութիւն մը որ վարժապետին պաշտօնին դէմ կանգնելու է իբրեւ թումբ, ան ալ տիսուր ու ցասկոտ բնաւորութիւն ունենալն է։ Այն որ իր կիրքերը զսպել չի գիտեր, մատղաշ սերունդին կրթական առաջնորդ ու տիպար ըլլալու յարմար չէ։

Անկարեւոր կը թուի մեզ աւելցնել թէ վարժապետը ճշմարտութիւն խօսող ու ճշմարտութիւն գործող մարդ մը ըլլալու է։ Տղու մը համար մեծ գժբաղդութիւն է գտնուիլ ազգեցութեան տակ վարժապետի մը՝ որ հոգաբարձուները, ծնողքներն ու այցելուները կը խարէ աշակերտներուն իրական հմտութեան նկատմամբ. որ կը փորձէ աշակերտները երեւնալու թէ գիտեն ինչ որ չեն գիտեր իրօք, —ինչ որ յաճախ կը պատահի հրապարակային քննութեանց ատեն. . որ իր գործառնութեանց համար սուր ու փուտ պատճառներ կը յերիւրէ. որ աշակերտները չի գիտել կը ձեւացնէ որպէս զի յանցանքներու մէջ բռնէ զանոնք. որ կը յաւակնի գիտնալ ինչ որ չի գիտեր. որ ուսանողութեան նիշ կը գնէ աշա-

կերտներուն՝ թէեւ հարցման մ'իսկ չի պատասխանեն . որ՝ վերջապէս՝ ո' և է կերպով կը հեռանալ ճշմարտութենէ : Ճշմարտախօսութեան մէջ վարժապետը չի կրնար լոկ ուղեցոյց մը ըլլալ : Ինք պարտի իր մատնանիշ ըրած ճամբուն մէջ ընթանալ :

Պէտք մնալու չէր ըսելու նաև թէ վարժապետը պարտի մոլութենէ զերծ ըլլալ : Այն, որ կ'ուզէ մանկան մէջ կազմել տոկուն, զսպող նըպատակ մը՝ անոր կեանքը յոռի ունակութիւններէ զերծ պահելու համար, պարտի իր կեանքը զերծ պահել անոնցմէ : Դպրոցին որոշ ու բարձր պարտաւորութիւնն է իր աշակերտները ամրացընել յոռի ունակութեանց դէմ, — ունակութեանց որ առողջութիւնն ու համբաւը կ'եղջանեն, ժամանակ ու գրամ կը սպառեն, մարդուս անձին ու ընտանիքին անպատուութիւնն կը բերեն, անձնազսպութիւննը կը պակսեցնեն, ևայլն : Այս բաներուն մէջ հրահանգութիւնը թէն գիտական ու գեղեցիկ ըլլայ իսկ, դոյզն օդտակարութիւն ունի, եթէ վարժապետին անձնական օրինակով հակակշռուի : Այսպիսի հրահանգութիւն մը վարժապետին սրտէն բղխելու և անոր կեանքովս ալ շեշտուելու է :

Եթէ դպրոցներու կառավարման համար արտօնութիւն ունենայի սկզբունք մը հաստատելու, ան ալ մէկ պարբերութեամբ, — սկզբունք մը որ դրուէր ամէն դպրոցի դրան վրայ, — քիչ

դժուարութիւն պիտի կրէի որոշելու թէ ի՞նչ ըլլալու էր ատի : Այդ սկզբունք գրեթէ սա բառերուն մէջ պիտի ամփոփուէր .

« Ոչ մի այր կամ կին մանելու է հոս, իբրեւ ուսուցիչ, որուն նկարագիրն ու կեանքը մատղաշ սերունդին օրինակման արժանի տիպար չեն » :



Դիւրին կառավարման պայմաններ

Սոսկ պայմաններն յաջողութիւն չեն որոշեր . բայց՝ եթէ նպաստաւոր ըլլան՝ յաջողութիւնը կը դիւրացնեն, և ուստի արժանի են խնամու նըկատառութեան : Կենսական պայմանը. ինչպէս արդէն ցոյց տուինք նախորդ յօդուածներով, պահանջուած հանգամանքներուն տիրացող ուսուցիչն է : Ասի ենթակայական ու էական է, և լիուլի նիւթ եղաւ մեր խորհրդածութեան : Վարժապետին վերաբերող ուրիշ պայմաններ ալ կան, բայց աւելի արտաքին են և նուազ անձնական :

1. — Վարժապետին իշխանութիւնը . — Այս պայմաններուն առաջինը վարժապետին հարկ եղած իշխանութիւնը ունենալի է . — Իշխանութիւն մը որ որոշապէս ճանչցուած ըլլայ աշակերտներէ, ծընողքներէ և բոլոր անոնցմէ որոնք ուղղակի շահ ունին դպրոցին մէջ : Ասի էական պայման է

ո՞չ միայն դպրոցին դիւրին կառավարման, այլ  
նաև ուսուցման մէջ բարձրագոյն յաջողութեան  
համար։ Վարժապետը ո՞րքան աւելի պաշտօնա-  
պէս ներկայանայ դպրոցին մէջ, ինչպէս նաեւ  
անձնականապէս, նոյնքան ալ բարձր պիտի ըլ-  
լայ իր վրայ աշակերտներուն վստահութիւնը,  
նոյնքան դիւրին՝ դպրոցին կառավարումը, նոյն-  
քան արդիւնաւոր՝ իր յատակագծերն և նոյն-  
քան բարեյաջող՝ իր ջանքերը։

Վարժապետը դպրոցին մէջ կը կենայ ո՞չ միայն  
ծնողքներուն տեղը, այլ եւ բուն իր տեղը, և՝ իր  
պաշտօնին պատճառով՝ ունի իրաւունքներ և իրա-  
ւասութիւններ, ինչպէս նաև պատասխանատուու-  
թիւններ ու պարտաւորութիւններ։ Պէտք է այս  
անբաժան իրաւունքներն ամենէն ալ ճանչցուին ու  
յարգուին։ Դպրոցի մէջ ծանր դժուարութեանց  
սկիզբն է երբ անոր պաշտօնեայք խնդիրի տակ կը  
ձգեն վարժապետին իշխանութիւնը, ինչ որ յաճախ  
կը պատահի տգիտութեան պատճառով։ Կան ոչ  
սակաւ անձեր՝ որոնք կը կարծեն թէ վարժապետին  
դպրոցի մը մէջ ունեցած բոլոր իշխանութիւնը  
Հոգաբարձութենէն տրուած է անոր, և հետեւա-  
բար Հոգաբարձութիւնը իրաւունք ունի այս ի-  
րաւասութիւնը սահմանափակել կամ զանալ ըստ  
հաճոյս։ Այս եթադրութիւնն կ'անտեսէ սա պատ-  
մական իրողութիւնը թէ՝ վարժապետը Հոգա-  
բարձութենէն շատ առաջ գոյութիւն ունէր եւ  
թէ՝ իր պաշտօնին զօրութեամբ՝ անբաժան իրա-

ւունքներով ու իշխանութեամբ օժտուած էր։  
Դպրոցական օրէնքը ո՞չ ուրեք կը զանայ կամ կը  
ջնջէ այս անբաժան ուսուցչական իշխանութիւնը,  
ո՞չ ալ Հոգաբարձութեան կուտայ զայն։ Իբրեւ  
էական հանգամանք իր բարձր պաշտօնին՝ վար-  
ժապետին հետ կը մնան անոնք։

Ճշմարիտ է որ դպրոցական օրէնքը կ'արտօնէ  
Հոգաբարձութիւնը՝ ուսուցիչներ գործածել, ուս-  
ման և ուսուցման ընթացքներ գծել, և դպրո-  
ցին վրայ հսկողի իշխանութիւն կիրարկել։ Բայց  
հսկողութիւնը վարժապետութիւն չէ, և Հոգա-  
բարձութեան մէջ ամփոփուած հսկողի պաշտօնը  
վարժապետի պաշտօններ չի բովանդակեր։

Հոգաբարձութիւն մը իր խնամքին յանձնը-  
ւած դպրոցի մը կառավարման համար նկանոն-  
ներ սահմանելու իշխանութիւն ունի, բայց այս  
իշխանութիւնն այնպէս մեկնելու չէ որ հասկցուի  
թէ Հոգաբարձութիւնը իրաւունք ունի վարժա-  
պետին իրմէ անբաժան իշխանութիւնը կարծելու  
կամ ջնջելու։ Ուստի խնամով նկատի առնուելու  
են այն կանոնները որոնք ուսուցման ու կրթանքի  
մանրամասնութեանց կը պատկանին։ Օրինակի  
համար, Հոգաբարձութիւն մը չէ՝ կարող ըստ օ-  
րինի որոշել թէ վարժապետը առանց թոյլտուու-  
թեան խօսող աշակերտը գաւազանով պատճելու  
է։ ասի վարժապետի պաշտօն ստանձնել է։ Սա-  
կայն Հոգաբարձութիւն մը, եթէ հարկը պա-  
հանջէ, կրնայ պատշաճապէս որոշել թէ՝ ո՞չ մի

աշակերտ գաւաղանով պատժուելու է՝ դասը չի գիտնալուն համար . զի այսպիսի պատիժ մը յայտնի զեղծում է վարժապետի իշխանութեան :

Իբրև կանոն , կ'ըսենք որ՝ եթէ հոգաբարձութենէն կրթանքի և ուսուցման մանրամասնութեանց պատկանող կանոններ սահմանուին , ասոնք պարտին յայտնի զեղծումներն արդիող կանոններ ըլլալ : Վարժապետին անկ է աշակերտին պատժուիլը պահանջող պարագան որոշել , ուսուցման մանրամասն յատակագիծ ծրագրել , դասեր ու հրահանդներ նշանակել և բաղձացեալ արդիւնքին հասնելու համար առնուելիք քայլերը որոշել :

Վարժապետին պաշտօնին յարակից իրաւունքներն ու պարտաւորութիւններն ստանձնելու միտում մը կայ հոգաբարձութեան մէջ : Այս միտումը կը տեսնուի ո՛չ միայն կանոնադրութեանց մէջ , որոնք վերը յիշուած սկզբունքները կը բռնաբարեն , այլ նաև հսկողութեան գործին մէջ : Զարմանալի է տեսնել հսդարարձու մը կամ տնօրէն մը որ աւանդելի առարկաներու ուսուցման մասին գործածելի մեթոտները մանրամասնօրէն կը հրամայէ վարժապետին : Վարժապետներուն կ'ըսուի թէ աշակերտք բազմապատկութիւն սկըսելու չեն մինչեւ որ բազմապատկութեան աղիւսակը գոց ըրած ըլլան , թէ հետելու դասը բերանացի ըլլալու է , թէ թուարանական կանոնները գոց ընելու են՝ խնդիրներ լուծելէ ա-

ռաջ , թէ աշխարհագրութեան դասը պէտք է ի բերան ուսանին , եայլն :

Ուսուցման մանրամասնութեանց վերաբերեալ այսպիսի հրամաններէ ծագելիք չարիքը մակարերել դժուար չէ . չարիքն աւելի մեծ կ'ըլլայ , եթէ այդ հրամաններ կրթանքի մանրամասնութեանց վերաբերին : Հոգաբարձութիւն մը կրնայ ծնունդտալ այս չարիքին՝ առանց խորհելու թէ գպրոցական օրէնքն այս բաներուն մէջ իրեն եւ ո՛չ իսկ նշանախեց մը կուտայ իշխանութեան . թէ գպրոցի մէջ վարժապետի դեր կատարելու մասին ուրիշ ո՛ւ և է քաղաքացիէ աւելի օրինական իրաւունք չունի : Ծնօրէն մը կամ հոգաբարձութիւն մը պատշաճապէս կրնայ վարժապետին ուշադրութիւնը գպրոցին մէջ գտնուած թերութեանց վրայ հրաւիրել , կամ վարժարանին զարդացման վերաբերեալ թելագրութիւններ ընել , — և ամէն ճշմարիտ ուսուցիչ իրեն սատարող այսօրինակ ջանքերը սիրով կը դիմաւորէ , — բայց ինչ որ ինկատի կ'առնենք հոս « պաշտօնական խրատը » չէ այլ իշխանական հրամանը , — առաջինէն շատ տարբեր բան մը :

Կը հաւատանք թէ կան շատ վարժապետներ որոնք , հոգաբարձութեան միջամտութեան պատճառաւ կամ « առ ահի անոր » , չեն ուսուցաներ իրենց լաւագոյն հմտութեամբ ու լաւագոյն գտառողութեամբ , և այս պատճառաւ անկարգութեան մէջ են հարիւրաւոր գպրոցներ ուր զո՞ն

կը տրուի յառաջդիմութիւնը : Ո՞րպիսի սխրալի փոփոխութիւն պիտի տեսնուէր այդ գպրոցներուն մէջ՝ եթէ ուսուցիչք խրախուսուէին ընելու ինչ որ կրնան , և առ այս՝ փնտուէին ամենէն աւելի յաջողած յատակագծերն ու մեթոսները : Այն ատեն , գպրոցներու աւանդամոլ յետագէմ վիճակին պիտի յաջորդէր կարգապահութիւն , կեանք ու յառաջդիմութիւն :

Կրնան գտնուիլ տնօրէններ , որոնք թէ՛ ուսուցման ու կրթանքի մանրամասնութիւններ սահմանեն և թէ՛ դասարանի մէջ անձնական հակողութեամբ պարտաւորիչ ընենց իրենց տուած հրահանգներուն գործադրումը : Այսպիսի ընթացք մը վարժապետը գործաւորի կը վերածէ և վարժապետին գործը կը խանգարէ : Տնօրէն մը մանրամասնութիւններ որոշելու չէ , այլ « արդիւնք » փնտուելու է : Ասի պարտի այնպէս հրահանգել , ներշնչել վարժապետները և առաջնորդել անոնց որ անոնք իրենց ուսուցչական ու կրթական գործերուն մէջ գնեն իրենց լաւագոյն խորհուրդն ու ջանքը : Ասի արուեստին մէջ յառաջադիմութիւն , ճարտարութեան մէջ զարգացում և յարածուն յաջողութիւն կը նշանակէ :

Դպրոցի պաշտօնեաներուն , — Տնօրէն , Հոգաբարձութիւն — երբեմի սովորական սխալ-մունքներէն մին էր վարժապետները քննադատելի ներկայութեան իրենց կարգերուն , և այսպէս տկարացնել անոնց աղդեցութիւնն , և անոնց ու-

սուցչական կարողութեան վրայ աշակերտներուն ունեցած վատահութիւնը նուազեցնել : Պաշտօն-ներու իրաւասութեանց սահմաններուն և գպրոց-ցական յաջողութեան համար կիրարկելի միջոց-ներուն յատակ ըմբռնումը՝ կը յուսանք թէ՛ բո-լորովին վերջ կուտայ այդպիսի սխալմունքներու : Իմաստութիւն չէ վարժապետը աշակերտներուն առջեւ խոնարհեցնել : Իմաստուն պաշտօնեաներ վարժապետին ու աշակերտին մէջ իշխանաբար մտնելէ կը զգուշանան , մանաւանդ կը ջանան ա-շակերտաց առջեւ բարձրացնել վարժապետու-թեան պաշտօնն ու յարգել ուսուցիչը :

Ուսուցման և կրթանքի խնդիրներուն մէջ վարժապետին իշխանութիւնը աւելի յաճախ տարակոյսի տակ կը ձգուի ծնողայ՝ քան գպրոցի պաշտօնեաներու կողմէ : Ուսուցիչք բնականօրէն կը վարանին ի գործ գնել իշխանութիւն մը որ վէճի կամ տարակոյսի ներքեւ է . ասոր արդիւնքը կ'ըլլայ աղդեցութեան պակասութիւն , և , իբրեւ հետեւութիւն , գպրոցին համար ծանր կորուստ :

2. — Վասահութիւն եւ գործակցութիւն . — Դըպ-րոցի մը գիւրին կառավարման մէկ ուրիշ պայ-մանն ալ դպրոցի պաշտօնեաներուն եւ ծնողներու վասահութիւնն ու գործակցութիւնն է :

Ասի թերեւս աւելի՝ կենսական պայման է քան այն , որու վրայ խօսեցանք նախորդ յօդուածով : Վարժապետի մը վրայ իր աշակերտներուն վստա-

հութիւնը ասոնց զուարթ հնազանդութեան հիմնէ . բայց վստահութիւնը չի կրնար իր գոյութիւնը պահել դպրոցին մէջ, եթէ տան մէջ կը պակսի:

Ծնողներ կան որոնք յաճախակի և անխորհրդաբար, իրենց զաւակներուն ներկայութեանը, տարակոյսի տակ կը ձգեն վարժապետին իմաստութիւնը եթէ ոչ ձեռնհասութիւնը . իբրև արդիւնք այս առտնին քննադատութեան, տղաքը դպրոց կը մոնեն վարժապետին վրայ առաւել կամ նուազ խախտած հաւատքով . ինչ որ կը նըւազեցնէ դպրոցին վրայ իրենց ունեցած սէրը և կը կասեցնէ անոնց զարդացումը, և յաճախ անկարդ վարմունքի կ'առաջնորդէ զանոնք:

Պէտք է որ ծնողք երթադրեն թէ ուսուցիչը իր պարտաւորութիւնները կատարելու կարող եւ յարդանքի արժանի է: Հակառակ ենթադրութեամբ գործելը՝ կանխաւ վարժապետին վարկը կոտրել և զանի ծանր վնասի ենթարկել է: Վըստահութիւնը՝ կը պատահի որ՝ արդիլուի ճիշդայն ատեն, երբ ամեն ժամանակէ աւելի պէտք կայ անոր . — դպրոցին բացման ատեն: Նոր ուսուցիչը պէտք եւ իրաւունք ունի վայելել բարեացակամութիւնը՝ անոնց, որոնց ձեռքին տակ և որոնց համար կը գործէ . ուստի ամեն ծնողք յիշելու են թէ վստահութիւն կը պարտին վարժապետին՝ ցորչափ ասի արժանի կը հանդիսանայ անոր: Ամէն աշակերտ պարտի դպրոց դրկուիլ ու վստահութեամբ թէ արժանաւոր ուսուցիչ

մը ունի: Ասի կ'ապահովէ լաւ սկզբնաւորութիւն մը, և լաւ սկզբնաւորութիւնը լաւ վերջաւորութեան խոստումն է:

Սակայն, հոս խօսք մը կ'ուզենք ուղղել Հոգաբարձութիւններուն: Ո՛չչափ որ ծնողքները պարտին իրենց զաւակներուն արժանաւոր ներկայացնել վարժապետը, նոյնչափ ալ Հոգաբարձութիւն մը պարտաւոր է արժանաւոր անձեր կոչել պաշտօնի: Դպրոցի մը համար մեծ չափիք է երբ Հոգաբարձութիւն մը վարժապետի ընտրութեան մէջ անձնական, ընտանեկան, բարեկամական և ուրիշ անտեղի պատճառներով կը շարժի: Դպրոցի մը դուռը արժանիքի ու յարմարութեան առջեւ միայն պէտք է բացուի:

Մեր մէջ, յաճախ տեսնուած է որ դպրոցի մը նորընտիր Հոգաբարձութիւնն իրեն առաջին պարտաւորութիւն համարի վարժապետներու փոփոխութիւնը, թէեւ ասոնք արժանաւոր անձեր ըլլան: Ի՞նչ է ասոր պատճառը: Անձնական, մըտերմական և այլ նկատումներ արդեօք, թէ երկիւլ որ չըլլայ թէ նախորդ Հոգաբարձութեան պաշտօնի կոչած անձերով գործը շարունակուելով՝ յաջողութեան պատիւն ալ անոր վերաբերի: Մենք կը կարծենք թէ ուրիշ պատճառ մ'ալ կայ: Իր պաշտօնին պարտաւորութեանց անդիտակից նորընտիր Հոգաբարձութիւն մը՝ տեսնելով որ իր վարելիք վարժարանին զարդացման սատարող բան մը չիկրնար ընել, կ'ընէ ինչ որ կըր-

նայ .— վարժապետը փոխել : Հոս , տեղն է ինդ-  
րելու Թաղական Խորհուրդներէ որ Հոգաբարձու-  
թեան պաշտօնին հրաւիրեն արժանաւոր անձեր ,  
եթէ կ'ուզեն արժանաւոր ուսուցիչներ ունենալ  
վարժարանին մէջ :

\* \*

Քանի մը խօսք ալ ուսուցիչներուն : Որչափ  
ճշմարիտ է թէ վարժապետը վստահութիւն վա-  
յելելու է , նոյնչափ և ա'լ աւելի ճշմարիտ է թէ  
վարժապետը վստահութեան արժանի անձ ըլլա-  
լու է : Արժանիքը կը շահի յաճախ՝ երբ պարտա-  
ւորութեան զգացումը կը պակսի : Վարժապետը  
չի կրնար վստահութիւն պահանջել . բայց կարող  
է անոր միշտ արժանի ըլլալ . ուստի և հոգ տա-  
նելու է ըլլալ և ընել ինչ որ ծնողքներուն ու ա-  
շակերտներուն համարումը շահելու կը ծառայէ :  
Ասով՝ ըսել չենք ուզեր թէ վարժապետը ժողո-  
վըրդական հաւանութեան հետամուտ ըլլալու է :  
Այն վարժապետը որ իր ջանքերուն կէտ նպա-  
տակի կ'ընէ ժողովրդականութիւն շահիլ՝ կը զո-  
հէ , առաւել կամ նուռազ չափով , թէ՛ անձնական  
արժանիք և թէ դպրոցին է՞ն լաւագոյն շահերը :  
Ամենէն ճշմարիտ և ամենէն գոհացուցիչ ժողո-  
վրդականութիւնը պարտքի կատարման արդիւնք-  
ներէն մին է : Ժողովրդական հաւանութիւնը իս-  
կական տրժանիքի կամ իրական յաջողութեան  
ապացոյց չի կրնար համարուիլ միշտ . Ուսուցիչ մը

շողոքորթութեամբ կամ գովելի միջոցներով կըր-  
նայ ժամանակ մը իր տկարութիւնը մասամբ  
ժամանակ բայց վերջ ի վերջոյ իր բուն արժանիքը  
երևան կ'ելլէ :

Վարժապետի մը վրայ ճշմարիտ վստահու-  
թիւնը կախում ունի նախապէս այն յարգանքէն  
զոր ինք ուրիշներուն կը ներշնչէ , պիրեւ մարդ» ,  
— իր նկարագրով ու իր կեանքով . Վարժապե-  
տին պաշտօնը բարձր նկարագիր ենթագրող պաշ-  
տօն մ'է : Ուսուցիչ մը համար կարելի չէ երկար  
ատեն վայելել հանրային վստահութիւն , երբ հա-  
սարակութիւնն այլ ևս չի կրնար յարգել զնա իր-  
բեւ մարդ : Ճշմարիտ է թէ անբարոյական անձ  
մը կրնայ կարող ուսուցիչ մը և ճշգապահանջ  
դաստիարակ մ'ըլլալ . բայց չի կրնար աշակերտ-  
ներուն սիրտերը շարժել՝ բարձրացնով զօրու-  
թեամբ . ո՛չ ալ կրնայ մարդկային կեանքի ամենէն  
բարձր ու ամենէն լաւ բաներուն վրայ սէր ներ-  
շնչել անոնց : Այսպէս , կը տեսնուի թէ ամենէն  
մնայուն վստահութեան էական պայմանը նաեւ  
էական պայմանն է դպրոցի կառավարման մէջ  
բարձրագոյն յաջողութեան , որ է աշակերտին ինք  
իր անձին օրէնք ըլլալու առաջնորդել :

Վարժապետը յիշելու է նաև թէ , հասարա-  
կութեան մէջ , ինք « ամենէն բարձր չափով » կը  
դասառի իրաւամբ , և թէ՝ այդ չափին համա-  
պատասխանող նկարագրով ու կեանքով կարող  
է ընդհանուր հաւանութեան արժանի հանդի-  
5

սանալ։ Բարոյականի մէջ բարձրագոյնը կը պարունակէ ստորևագոյնը։ ուստի և, այն վարժապետը որ իր կեանքով ամենէն իմաստուն ու ամեն բարի մարդերու հաւանութեան կ'արժանանայ, պիտի վայելէ հանրութեան յարդանքը։ Դեռահաս ուսուցիչներու յոյժ սովորական մէկ ուսալմունքն է կարծել թէ, առանց ուրիշներուն կարծիքները յարգելու, պատշաճութեան ու վայելչութեան վրայ իրենց ունեցած տեսութիւններուն համեմատ ապրելու իրաւունք ունին։ Ասոնք իրենց այս գիրքը պաշտպանելու համար երբեմն անձնական իրաւունքներու կոչում կ'ընեն։

Բայց անձնական իրաւունքներու խնդիրը չէ՝ զոր նկատի կ'առնենք հոս, այլ դպրոցի վարումի մէջ պէտք եղած վստահութեան և գործակցութեան պայմանները, — մատաղ սերունդին կառավարման մէջ բարձրագոյն յաջողութեան պայմանները։ Պարոն Ֆ. իբրեւ առանձին քաղաքացի, և Պարոն Ֆ. իբրեւ հանրային դպրոցի ուսուցիչ, հանրային կարծիքի հանդէպ միենոյն յարաբերութեան մէջ չեն գտնուիր։ Ուսուցիչն ունի քաղաքացիի բոլոր պարտաւորութիւններն, և աւելին, — զանոնք որ մասնաւորապէս մատաղ սերունդը կրթողին բարձր պաշտօնին կը վերաբերին։ Վարժապետը պէտք ունի ամենէն լրջախոհ ու ամենէն բարի մարդերու յարդանքին։ և զայս ապահովելու համար՝ հարկաւոր պայմաններուն համակերպիլ պարտի։ կան շատ վարժա-

պետներ որոնք իրենց պաշտօնին վայել յարդանք չեն ընդունիր. զի իրենց ունակութիւններով եւ սովորոյթներով անհաճոյ կ'ըլլան լուրջ ու բարի անձերու՝ որոնց համարումին մեծապէս կը կարօտին։ « Յաւիտեան միս չեմ ուտեր՝ եթէ եղբայրս կը գայթակղի» Պօղոսեան սկզբունքը վարժապետի մը համար ապահով սկզբունք է։

Հարկաւոր չի թուիր մեզ աւելցնել թէ վարժապետը պէտք ունի աշակերտաց ծնողքներուն ու դպրոցի պաշտօնեաներուն սրտագին դործակցութեան։ Ասի դպրոցական փորձառութեամբ յաճախ վկայուած ու ապացոյցի անկարօտ ճշշմարտութիւններէն մին է։ Բայց և այնպէս, վարժապետին համար հարկաւոր է գիտնալ թէ այսպիսի գործակցութիւն մը մեծ մասամբ կախում ունի վստահութենէն զոր ինք կը ներշնչէ և կը շահի։

---

Հանելի դպրոցաւահ եւ յանկուցիչ ցըավայր

Դպրոցի մը գիւղին կառավարման ֆիզիքական կարեւոր պայման է հանելի դպրոցաւահն ու յանկուցիչ ցըավայրը։

Ֆիզիքական յրջավայրի և մարդկային վարքի մի-

յեւ խիստ սերտ կապակցութիւն մը կայ։ Ուրիշ բաներ հաւասար ըլլալով՝ մէկուն շրջավայրը ո՛ր չափ յանկուցիչ ըլլայ, իր տենչանքներն ալ նոյն չափ բարձր կ'ըլլան, և ասոնց իրասդործումն ալ նոյն աստիճան գիւրին։ Ասով ըսել չենք ուղեր թէ ֆիզիքական շրջավայրն է որ վարքը կամ նը- կարագիրը կ'որոշէ. զի կրթական պատմութիւնը առանց նպաստաւոր շրջավայրի ի գլուխ հան- ուած բարձր ձեռնարկներու, և էն նպաստաւոր շրջավայրով հանդերձ տիսուր ձախողանքներու օ- րինակներով լեցուն է։ Բայց մինչ մարդկային կեանքը իր պատճառական սկզբունքը անհատին ներսիդին ունի, իր գործունէութիւնը մեծապէս կ'ազդուի արտ ոքին պայմաններէ։ Անտարակոյս ճշմարիտ է ըսել թէ մէկուն շրջավայրը որչափ նպաստաւոր ըլլայ՝ ուղիղ կենցաղավարութեան մէջ իր յաջողութիւնն ալ նոյնչափ դիւրին կ'ըլ- լայ, և ասի ճշմարիտ է մանաւանդ մատաղ հա- սակի մէջ։ Ամէն խոհուն ճնողք կամ ուսուցիչ այդ հասակին մէջ ուղիղ ազդեցութեան կարե- ւորութիւնը կը ճանչնայ. բայց սակաւաթիւ են անոնք որ յանկուցիչ ու օժանդակող ֆիզիքական պայմաններու կարեւորութիւն կ'ընծայեն։

Տգեղութիւնը գեղեցկութիւն արտադրելու չի սատարեր։ Հինգած, մթին, ազտոտած ու աւ- րշտկուած գպրոցասրահ մը մշտակայ փորձութիւն է ո՛չ միայն անկարգութեան՝ այլ և գծուծ նպա- տակներու։ Ընդհակառակը՝ նորուկ, լուսաւոր,

վայելչապէս կահաւորուած ու պատկերներով զարդարուած դպրոցասրահ մը գեղեցիկ վարքի հրաւէր մ'է. Այդպիսի սրահի ու դասարանի մէջ անկարգութիւնն անձահ բան մը պիտի թւուի ա- շակերտներուն։

Վարժարաններու տեսուչ մը այցելութիւն ալ- ւաւ գեղեցիկ գիւղի մը դպրոցին, Գիւղայիք կը բնակէին հաճելի տուններու մէջ՝ շրջապատեալ լաւ մշակուած ու ծաղկալից պարտէզներէ։ Տե- սուչը ժողովուրդին ճաշակին ու նիւթական վի- ճակին համաձայն դպրոց մը տեսնել կ'ակնկալէր հոն սակայն, ի զարմացումիրեն, դպրոցը փայտ- եայ, հինցած, աւրշտկուած չէնք մ'էր՝ բաց գետ- նի մը վրայ ուր հովանիի կամ զարդի համար ծառ կամ թուփ չէր տեսնուեր։ Վարժարանին գա- ւիթը հասնելով՝ տեսաւ որ դռները զմելիի կտ- րուածներով ու խայտառակ խօսքերով աւրուած ապամանուած էին։ Ներս մտնելով՝ դպրոցին սը- րահն ու դասարաններն ալ հաւասարապէս ան- շնորհը գտաւ։ Տախտակամածները մելանով բծա- ւորուած աղտոտած էին, վարագոյրները՝ պատա- ռուն, աշխարհացոյցները պատուած ու աղտոտ, և գրասեղաններն ալ առարկելի բառերովու պատ- կերներով ապականուած էին։ Տեսուչը գրասե- ղաններուն վրայ հրաւիրեց ուշադրութիւնը Հո- գարարձութեան անդամներուն որ իրեն ընկերա- ցած էին, եւ ազդուապէս բողոքեց ընդդէմ ա- նոնց թոյլ տալուն որ անմեղ մանուկներն այդ-

պիսի նստարաններ գրաւեն։ Հոգաբարձութիւնը պատասխաննեց՝ ըսելով թէ այդ գիւղին մէջ գեղեցիկ կահեր գպրոց մոտցնելն անօդուտ բան է։ զի գիւղին տղաքները չարագոյն տղաքներ էին։ Տեսուչը ջանաց հասկցնել թէ այդ անմաքուր գպրոցարահը կրնար մասամբ պատասխանառու եղած ըլլալ տղաքներուն վատթարացման, և եռանդագին թախանձեց որ այդ տեղը մաքրեն։

Քանի մը շաբաթ ետքը այս նոյն տեսուչը բարձրագոյն վարժարանի մը շրջանաւարտ կարգին ուղերձելու համար ուրիշ գիւղ մը այցելեց։ Վարժարանը աղիւսակերտ պարզ շէնք մ'էր, եւ գիւղին կեդրոնին մօտ ընդարձակ տեղ մը կը գրաւէր։ Գետինը հովանաւոր ծառերու կրկին շարքերէ շրջապատուած էր։ Ունէր մանուածոյ ճեմավայրերով սիրուն պարտէզ մը որ թուփերով ու ծաղիկներով զարդարուած էր ճաշակի համաձայն, — անհատական բնակարանի մը պարտէզին պէս խնամով մշակուած ու պահուած։ Շէնքին մէջ մտնելով՝ ներքինն ալ արտաքինին պէս գեղեցիկ գտաւ։ Տախտակամածները մաքուր էին, վառարանները՝ փայլուն, վարագոյրներն ու աշխարհացոյցները։ Լաւ վիճակի մէջ։ Պատկերներ կը տեսնուէին պատերուն վրայ, ու պատուհաններուն մէջ՝ ծաղիկներ՝ նստարաններն այնչափ լաւ էին որչափ իրենց նոր շինուած ատեն, տասնեւհինգ տարի առաջ։ ոչ ուրեք կ'երեւէր մատիտի կամ զմելիի հետք, Ունէր ընդար-

ձակ ու լաւ գործածուած մատենադարան մը, հանքերու և բնական պատմութեան նմոյշներու գեղեցիկ հաւաքածոյ մը, — բոլորն ալ արդիւնք վարժապետաց ու աշակերտաց եռանդուն ջանքերուն։

Հասկցուեցաւ նաև թէ այդ գիւղին ժողովուրդը ջերմանէս կը սիրէր իր գպրոցները ու անոնցմով կը պարձէր։ Թէ ասոնց մէջ պատիժի խիստ քիչ դէպքեր պատահած էին տարիներով, — ինչ որ քիչ մը անսովոր կը թուի մեզի։ Մարդարէական ձիրքի պէտք չկայ գուշակելու թէ այս գպրոցին մէջ գաստիարակուող տղաքներն, իրու արդիւնք այս գեղեցիկ շրջավայրին, իրենց տուներուն պատին վրայ ունէին աւելի պատկեր, և պատուհաններուն մէջ աւելի ծաղկաման ու կեանքի մէջ աւելի բարձր առաքինութիւն՝ քան այն տղաքներն որ նուազ լաւ շրջավայրի մէջ գաստիարակութիւն կ'ընդունին։

Ոյս լուսաբանութիւնները ճեւական հրահանգներէ աւելի ազդուապէս կը ցուցնեն թէ գպրոցական կրթանքի պայմանները գտնելու համար ի՞նչ բան պէտք է։ Ասոնք կը հաւաստեն թէ գպրոցին շրջավայրը հաճելի և յանկուցիչ ընծայելու համար գործածուած ժամանակն ու տարուած խնամքը՝ ուսանողութեան մէջ աճած շահագրգուռումով ու աշխատասիրութեամբ եւ զարգացած կարգապահութեամբ վարժապետին կը գառնայ։

Զի կայ տեղ մը ուր գեղեցիկ պատկեր մը  
բարիի համար աւելի ազդեցութիւն ունենայ, քան  
տարրական դպրոցի մը պատին վրայ, եւ եռան-  
դուն վարժապետի մը համար այդ նպատակով  
պատկերներ ձեռք բերելը դժուար բան մը չէ  
հիմա:

Դիւզային դպրոցի մը մէջ վարժապետին սե-  
ղանին ետեւի պատը յարմար պատկերներով կո-  
ղարդարուէր դպրոցական ամբողջ տարեշրջանին  
մէջ ։ Իւրաքանչիւր ամիսի սկիզբը՝ նախընթաց  
ամիսի մէջ կախուած պատկերին տեղը նոր պատ-  
կեր մը կը դրուէր. և իւրաքանչիւր աշորժող  
պատկեր նոր շահագրգում կը զարթուցանէր։

Պատշաճ կը թուի մեզ աւելցնել հոս թէ դըպ-  
րոցի մը համար պատկերներու ընտրութեան մա-  
սին հոգածութիւն հարկաւոր է։ Դիւրին է դըպ-  
րոցարահ մը այլափոխել տգեղ պատկերներով  
որ հրապոյր չեն յաւելուր, այլ յաւէտ գեղասի-  
րական զգացումը կը բթացնեն ու ճաշակը կ'եղ-  
ծանեն, — պատկերներ՝ որ ո՛չ գեղեցկութիւն  
ունին, ո՛չ ալ պատմութիւն։ Դպրոցի սրահը ան-  
բարոյական մարդոց նկարներուն համար տեղ՝ ու-  
նի։ Դարձեալ բարութիւնն աւելի կարևոր է հոս  
քան համբաւն ու դիրք։ Մանուկին մտքին մէջ  
աղդուապէս տպաւորուելու է սա խորհուրդը թէ  
ճշմարիտ մեծութիւնը մի միայն բարութիւնն է,  
թէ աղնիւ ու աղնուական ըլլալու մէկ միջոց կայ  
միայն, այն է՝ բարի ըլլալ։

Գալով ծառերու եւ ծաղիկներու խնդիրին,  
մանուկները կը սիրեն զանոնք. և դպրոցը պար-  
տի դոհացնել անոնց սէրը։ Եթէ դպրոցը պար-  
տէլ կամ մէկ երկու կարգ ծառերու համար իսկ  
գետին չունի, գէթ պատուհաններու մէջ կրնան  
ծաղկարաններ շինուիլ ու թաղարներ գրուիլ։  
Վարժապետին սեղանին վրայ մինչեւ անդամթի-  
թեղէ գաւաթի մը մէջ դրուած վայրի ծաղիկ-  
ներու փունջ մ'իսկ հրաւէր է գեղեցիկ վարդի։  
Զի մոռնանք թէ դպրոցի մը ոգին կը համապա-  
տասխանէ իր շրջավայրին գեղեցկութեան։

Գալով վարժարանի շէնքին, յիշելու ենք թէ  
ասի մեր զաւակներուն տունն է. և ուստի ճար-  
տարապետական ճաշակով շինուած գեղեցիկ շէնք  
մը ըլլալու է, ո՛չ թէ սնտուկի կամ ամբարի պէս  
բան մը։ Վարժարան մը պարտի ժողովուրդին  
գէթ միջին դասին ճաշակն ու կացութիւնը ներ-  
կայել։

Բայց սակայն՝ ո՛չ պատկերներն, ո՛չ ծաղիկ-  
ներն և ո՛չ ալ շէնքին ճարտարապետական երե-  
ւոյթը կրնան մաքրութեան տեղը բռնել։ Դպրոցը  
զարդարող ո՛չ մի գեղեցկութիւն կայ որ ազտոտ  
պատերու, վարագոյրներու և աշխարհացոյցնե-  
րու՝ մելանի բիծերով, թղթի կտորուանքներով  
ու մատիտի տաշուքներով ապականուած տախ-  
տակամածի մը, ժանգոտած ու անմաքուր ջեր-  
մոցի մը, պատուտած, մելանով ներկուած ու աւ-  
րուած դասագրքերու և տետրակներու, և աւ-

ըշտկուած գրասեղաններու յոռի ազդեցութիւնը  
հաւասարակշուել կարենայ։ Առածը կ'ըսէ թէ  
աստուածպաշտութենէն ետքը մաքրասիրութիւնը  
կուգայ։ մենք ալ կը յաւելունք թէ մաքրասի-  
րութիւնը հզօր օժանդակ է բարպաշտութեան։

Մաքուր ձեռքերու եւ երեսներու ու մաքուր  
սրտի միջեւ խիստ սերտ կապակցութիւն մը կայ։  
համանման կապակցութիւն մը կայ անձնական ու  
շնչավայրի մաքրութեան և կեանքի մաքրութեան  
միջեւ։ կան շատ գլուխներ՝ որոնց արտաքնոց-  
ներն անպիտան ու ամօթալի բաներ են — չա-  
րեք մը որ արագ բարձում կը պահանջէ։

Գործի մէջ մաքրութեան ու կոկիկութեան  
ազդեցութիւնն ալ արժանի է ուշադրութեան։  
Դասագիրքերը չարաչար գործածելու և գրաւոր  
պարտականութիւնները կատարելու մոքով թուղթ-  
մրոտելու սովորութիւնը սերտիւ միացած կը գըտ-  
նուի անհոգ ու անզգոյլ վարքի։ և, ասոր հա-  
կառակ, գործի մէջ ունակաբար ցոյց տրուած  
հոգածութիւնը վարքի մէջ ալ հոգածութիւն  
կ'ենթադրէ։ Գործի մէջ մաքրութիւնն ու կարգ  
կանոնը՝ վարքի մէջ առաքինութեան հետ սերտիւ  
միացած են։

Պատշաճ ջեռուցում

Դիւրին վարումի պայմաններէն մին ալ դպրո-  
ցի սրահին ու դասարաններուն պատշաճ ջեռուցումն է։  
Դրոցարահի մը շերմութեան աստիճանին և  
կարգապահութեան ու ջանքի միջեւ յոյժ սերտ  
կապակցութիւն մը կայ։ Դպրոցական փորձառու-  
թիւնը կը ցուցնէ թէ աշակերտք չեն կարող հան-  
դարտորէն ու յաջողապէս ընել իրենց գործը՝  
երբ ցուրտէն նեղուին կամ չափազանց տաքու-  
թենէ ճնշուին։ Շատ տաք կամ շատ ցուրտ օդը  
անհանդարտութիւն կը պատճառէ, ուշադրու-  
թիւնը կը ցրուէ, և ջանասիրութիւնը կը նուա-  
զեցնէ։ Դպրոցականին անհանդարտութիւնը գու-  
ցէ աւելի յայտնի ըլլայ երբ ցուրտ է քան երբ  
տաք։ Բայց սաստիկ ջերմութիւնը աւելի ար-  
գելք կ'ըլլայ ջանքի քան չափաւոր ցուրտը։ Թա-  
րէն հայթով 80 սաստիճան ջերմութիւն ունեցող  
սենեակի մը մէջ գրելու կամ կարգալու փորձը  
այս խօսքին ճշմարտութիւնը կը ստուգէ։ Այդ  
սաստիճան ջերմութեան մէջ դանդաղութիւն,  
տաղտկութիւն և ջղային գրգռում պատճառե-  
լու համար՝ աշխատութեան քանի մը վայրկեանը  
կը բաւէ։ Ամառնային տօթագին օրերու մէջ  
կը թարանննը փակելու գրեթէ ընդհանուր սո-  
վորոյթը վկայ է սա ճշմարտութեան թէ ջերմու-

թեան բարձր աստիճանը աննպաստ է իմացական գործունէութեան,

Կարծիքի տարբերութիւն կայ դպրոցարահի մը ջերմութեան աստիճանի մասին։ Յանձնարարուած աստիճանն է Մարէնհայթով 66էն 72։ 68ն է թերևս ամենէն յաճախ պատուիրուած չափը։ Ասի կրնայ բաւական համարուիլ՝ եթէ աշակերտք պատշաճապէս հագուած են։ Սակայն դիտողութիւնը կը հաստատէ թէ բոլոր աշակերտք պատշաճապէս հագուած չեն ըլլար, ոչ ալ հաւասարապէս։ Ոմանց ներքնազգեսարը բրդեղէն է, ոմանցն ալ բամբակէ։ Աղջիկները մանշերու չափ տաքուկ հագուած չեն ըլլար և՝ հետեւաբար՝ պէտք ունին աւելի բարձր ջերմութեան քան մանշերը։ Այս բոլոր բաները նկատի առնելով՝ կ'առաջարկենք որ դպրոցարահի մը ջերմութեան աստիճանը տախտակամածէն հինգ ոտք վեր իբր 70 ըլլայ։

Դպրոցարահի մը ջերմութեան իրական աստիճանը սառուցելու մէջ գործնական դժուարութիւններ կան։ Վարժապետը իր զգացումներուն վստահելու չէ։ Ինք կրնայ աւելի մօտ ըլլալ ջերմոցին քան աշակերտներէն շատերը, կրնայ ենթարկուած չըլլալ տախտակամածէն եկող պաղօդի հոսանքին։ Ասոնցմէ զատ, աշխոյժ վարժապետ մը կրնայ ստէպ շարժման մէջ ըլլալ.

Կան դասարաններ որ զուրկ են ջերմոցէ (սօպա) և ուր ուսուցիչները կրակարանը (մանկա) իբրենց

առջեւ ունենալու մենաշնորհը կը վայելեն, իբենց դէմ, կրակարանէն հեռու, կը նստին իբենց աշակերտները՝ որ ցուրտէն կը դողան և աւանդուած դասերուն ուշադրութիւն ընծայելու, ուղղուած հարցումներուն գոհացուցիչ պատասխաններ տալու անկարող վիճակի մը կը մատնուին,

Դպրոցարահի մը ջերմութեան աստիճանը պէտք է կանոնաւորուի լաւ ջերմաչափով մը որ կախուելու է տախտակամածէն հինգ ոտք վեր՝ դռնէն ու վառարանէն հեռու։

Կրնայ յատկացուիլ աշակերտ մը որ ատեն ատեն դիտէ ջերմաչափը, և ջերմութեան աստիճանը դրատախտակին վրայ նշանակէ։ Ասի ոչ միայն կ'օգնէ վարժապետին՝ սրահին ջերմութեան աստիճանը միօրինակ պահելու, այլ նաև դիտողութիւններ լնելու պատուական վարժութիւն մը կ'ընծայէ աշակերտներուն։ Առանց խափանարար ըլլալու իբրենց միւս պարտականութեանց՝ աշակերտ կրնան կարդով ժառայել իբրեւ դիտողներ, իւրաքանչիւրը մէկ կամ աւելի օր։

### Օդափոխում

Ջեռուցումի հետ սերտ կապակցութիւն ունի օդափոխումը, — դպրոցարահին մաքուր օդի հայթայթումը։ Հոս մեր նպատակն է ցուցնել թէ

օդափոխումը ի՞նչ առնջութիւն ունի դպրոցին կարգապահութեան ու դիւրին վարումին հետ,  
Մաքուր օդը կը զօրացնէ թէ՛ մարմնական եւ թէ՛ բարոյական ոյժը։ Անմաքուր օդը կը տկարացնէ մարմնին դործունէութիւնը, և կամքը կը թուլցնէ։ Կը պատճառէ ֆիղիքական անհանգստութիւններ, որպիսի են դանդաղութիւն, թըմրութիւն, գլխացաւ, ջղային տկարութիւն, եւայլն. և ասոնք պատճառ կ'ըլլան որ աշակերտներն ըլլան անփոյթ, անհանդարտ և դիւրագրգիռ։ Այս անհաճոյ աղդեցութիւններուն մասնակից է նաև վարժապետը։ Ասոնք այնքան սովորական փորձառութիւններ են՝ որ դիտական լիուլի բացատրութեան չեն կարօտիր. Բա՛ւ է համառօտակի ըսել թէ չնչառութիւնը կը սպառէ օդին թթուածինը, և, ամեն շունչի, թռերէն կ'արտաքսէ ածխային թթու, և ասոր հետ անմաքուր արտաշնչութիւն՝ մարմինէն։ Թթուածնի այս կորուստն ու ածխային թթուի յաւելումը, արտաշնչուած ուրիշ անմաքութիւններու հետ, մարմնին կենսական պէտքերուն պատասխանելու անյարմար կ'ընեն օդը, և վերը յիշուած գէշ արդիւնքներուն տեղի կուտան։

Աշակերտներով լցուն ուսումնարահի մը մէջ ապականումի այս ընթացքը արագ է, և միակ դարմանն է ներմուծել թարմ օդ, և դուրս հանել ապականուած օդը. ուստի պէտք է ապահովուի թարմ օդի հոսանք մը սրահէն ներս եւ

անմաքուր կամ ապականուած օդի հոսանքը սենեակէն դուրս։ Օդափոխումի նպատակն է ձեռքբերել այս արդիւնքները։

Վերջերս շատ ուշադրութիւն ընծայուած է դպրոցի շէնքերու օդափոխումին, և ընդհանուր դիտողութեամբ տեսնուած է որ օդափոխումի բարեփոխուած եղանակը դիւրացուցած է դպրոցական կրթանքը։ Սակայն շատ դպրոցներ տակաւին չեն օդուած օդափոխումի այս բարեփոխուած միջոցներէն՝ պատուհաններն ու դըռներն ունենալով օդ առնելու իրենց միակ միջոց։

Արդարեւ շատ զարմանալի է որ այնքան սակաւաթիւ դպրոցներ միայն գաղափար ունին օդափոխ ջերմոցին (ventiliating stove) վրայ, — պարզ և աժան հնարք մը փոքր դպրոցներ ու առանձին սենեակներ տաքցնելու և օդափոխելու համար։ Օդափոխ ջերմոցը հնարուած է 40 տարի առաջ, և անկէ ի վեր շատ բարեփոխութիւն կըրած է, բայց տակաւին շատ դպրոցներ զուրկ են ատկէ։

Ցաւալի է որ հազարաւոր դպրոցներու մէջ տակսւին կը գործածուին սովորական ջերմոցները, օդափոխումի համար չունենալով ուրիշ միջոց բայց միայն պատուհանները։ Ի՞նչ ընելու է ուրեմն այդ կարգի դպրոցներուն համար։

Նախ և առաջ պէտք է դիտուի թէ ուսումնասրահները պատուհաններու միջոցով օդափոխելու սովորական եղանակը կրնայ ծանր չարիք-

ներ պատճառել կարող դիտող մը վախ յայտնած է որ բաց պատուհանը մեր գպրոցներուն մէջ աւելի չարիք կ'արտադրէ քան անմաքուր օդը : « Թէեւ անմաքուր օդը , կ'ըսէ ծոքթ . Անկըս Սմիթհ . դանդաղ ժոյն մ'է , մոռնալու չենք թէ պաղ օդի հոսանք մը կրնայ սպաննել սուրի մը պէս : » Քիչ ուսումնարահներ կան բաւական ընդարձակ՝ ուր բոլոր աշակերտներուն նստարանները պատուհաններէն պատշաճ հեռաւորութիւնը ունենան , և շատ ուսումնարահներու մէջ բաւական աշակերտներ ի հարկէ կը նստին պատուհաններու մօտ :

Օդափոխումի համար պատուհանին վեր կամ վար առնուիլը մօտը նստող՝ մանաւանդ բարակ հագուած աշակերտները կ'ենթարկէ պաղառութեան , խոչափողի նեղութիւններու , թոքատապի , ականջի ցաւի , զղացաւի , եւայլն : Այս կերպով առաջ եկած մարմնական գէշութիւնները վարժապետներուն ենթադրածէն շատ աւելի են : Եւ ասոնցմէ ծագած անհանգստութիւնը , մինչև իսկ եթէ առողջութիւնը չի խանդարուի , պատճառ է գպրոցականին անհնազանդութեան , անփութութեան և անկարգութեան :

Դպրոցի սրահները պատուհաններու և գոներու միջոցով պէտք եղածին պէս օդափոխելը խիստ գժուար գործ մ'է . և հոս՝ միայն անցողակի կրնանք քանի մը թելադրութիւններ ընել քիչ ցնելու համար անոնցմէ առաջ եկած չարկեները :

1 . Իբրեւ կանոն , զով օդին պէտք չէ իջեցընել կամ վերցնել սենեակին հովի կողմի պատուհանները , մանաւանդ երբ հով կայ՝ հոգ չէ թէ որքան թեթեւ : Հիւսիսային պատուհանները բացուելու չեն երբ հիւսիսային հով կայ , ո՛չ աշարեւելեան պատուհաններ՝ երբ արեւելեան հով կը փչէ , եայլն :

2 . Սովորաբար , աւելի աղէկ է պատուհաններուն վերի կողմը բանալ քան թէ վարի կողմը , և աւելի աղէկ է պատուհանները մէյ մէկ քիչ իջեցնել՝ քան թէ մէկ հատ մը շատ բանալ , ի բաց առեալ երբ պատուհանը ջերմոցին քովն է , կամ ուսանողներէն բաւական հեռու :

3 . Պատուհանները վերէն բացուած միջոցին . ներսի կողմէն դէպ ի ձեղունը ծռած բարակ տախտակ մը դրուելու է , որպէս զի ներս խուժող պաղ օդը ուղղակի աշակերտներուն գլխուն վրայէն չ'անցնի . այլ նախ ձեղունին զարնուելով՝ հաւասարապէս տարածուի սենեակին ամէն կողմը :

4 . Վերոյիշեալ կերպերը կրնան անբաւական ըլլալ խոնուած դպրոցարահի մը համար . ուստի երբեւ վերջին միջոց . կը թելադրուի որ պէտք եղած օդափոխումը ձեռք բերուի պատուհանները բանալով , և միւնոյն ատեն աշակերտներուն տարանալով , և միւնոյն ատեն աշակերտներուն տարանալով , մարմնական մարզանք . Ամէն ժամուլով , այսպէս հինգ վայրկեան դադար տրուելով՝ վերջ , այսպէս հինգ վայրկեան դադար տրուելով՝ կարելի է փոխել օդը , և նոյն ատեն ադիրաւ կարելի է փոխել օդը , և նոյն ատեն ադիրաւ կարելի է փոխել օդը , և նոյն ատեն ադիրաւ կարելի է փոխել օդը :

## Հուսաւորում

Դիւրին վարումի ֆիզիքական պայմաններէն մին ալ դպրոցարահի մը պատճան լուսաւորումն է :

Առ հասարակ ընդունուած է հիմա թէ՝ դըպրոցարահի մը պատուհանները աշակերտներուն ձախ կողմը ըլլալու են, և թէ՝ աշակերտները նստած ատեննին լերկ պատի դէմ գտնուելու են։ Աշակերտներուն դիմաց գտնուող պատուհանները յաճախ կը պատճառեն ո՛չ միայն աչքի ու գլխուցաւ, այլ նաև ընդհանուր ջղային գրգռում։ տեսողութեան վնասուին ալ հաւանական է։ այդ բաներուն կը հետեւին անհանդարտութիւն, ուսման մէջ անփութութիւն, և յաճախ անկարգութիւն։ Աչքին համար լաւագոյն առողջական պայմանը՝ կարգապահութեան ու աշխատասիրութեան լաւագոյն պայմաններէն մին կ'ըլլայ։

Դպրոցներու պատշաճ լուսաւորումի կարեւորութիւնը քիչ ուշագրութիւն գրաւած է մեր մէջ, և, իբր արգիւնք, նախ՝ դպրոցարաժիններ կան որ խաւարչտին տեղերու կը նմանին։ օրուան պայծառ լոյսէն կ'ընդունին այնքան բաժին որդքան հարկաւոր է դասագրքերուն տառերը տեսանելի ընելու համար։ Ֆիզիքական մթութիւնը իմացական ու բարոյական մթութեան դայեակ է, երկրորդ՝ քիչ դպրոցարահներ կան որ միայն

մէկ կողմը պատուհանները ունենան։ Դպրոցներու մեծագոյն մասը երկու կողմերն ալ պատուհաններ ունին, կան որ երեք կողմերն ալ. և այսպիսի սրահներու մէջ պատշաճ լուսաւորումը ապահովել դիւրին չէ։ Եթէ կարելի է, նստարանները շարուելու են այնպէս որ պատուհանները աշակերտներուն ձախ կողմն ու ետեւը իյնան, և աջկողմի ու ճակատի պատուհանները պէտք է մթնցնել։ Եթէ հարկ ըլլայ, աջ կողմէն կամ ճակատէն քիչ մը լոյս ընդունիլ՝ այդ կողմի պատուհանները ճերմակ վարագոյրով ծածկուելու են։ Երբէք թոյլ տալու չէ աշակերտներուն նըստիլ պայծառ արելոյսի դէմ։



Պատճան նստարաններ ու գրասեղաններ

Դիւրին վարումի պայմաններէն մին կը կազմեն պատշաճ նստարաններն ու գրասեղանները։

Աշակերտներուն հասակին պատշաճապէս չի յարմարցուած նստարաններու և գրասեղաններու գործածումը՝ դպրոցի մէջ անհանդատութեան սովորական պատճառներէն մին է։ Այս մասին, ամենէն յաճախ գործածուած սիսալմունքը, մանաւանդ տարրական դպրոցներու մէջ, գոր-

ծածումն է այնքան բարձր նստարաններու՝ որոնք  
աշակերտներուն՝ իրենց ոտքերը տախտակամա-  
ծին վրայ հանդչեցնելու թոյլ չեն տար: Յայտնի  
բան է թէ՝ կախ ոտքեր անհանգստութիւն և  
անհանդարտութիւն կը պատճառեն: Կարգա-  
պահութիւնը, ինչպէս նաև առողջութիւնն ու  
հանգստութիւնը, խիստ բարձր նստարաններու  
գործածումը կ'արգիլեն:

Այս անպատշաճութիւնը կը տեսնուի նաեւ  
դասարաններու մէջ ուր խմբուղ համակարգ ա-  
շակերտները համաչափ նստարաններ կը դրաւեն  
անշուշտ՝ սա ենթադրութեամբ թէ համակարգ  
ուսանողներն համահասակ ալ են: Բայց դիտո-  
ղութիւնը կը ցուցնէ թէ միւնոյն դասարանի  
պատկանող աշակերտներն հասակով շատ կը տար-  
բերին իրարմէ:

Այս դժուարութեան գոհացուցիչ դարման մը  
գտնել գիւրին չէ: Լաւագոյն դարմանն է տար-  
բեր չափով նստարաններ ունենալ: Բայց, եթէ  
սրահին կամ դասարանին երեւոյթը չաւրելու  
համար, նստարաններուն համաչափութիւնը պա-  
հել հարկ սեպուի, բարձր նստարաններէ առաջ  
գալիք չարիքը կրնայ խափանուիլ ոտքի յենա-  
րաններու գործածումով:

Անհանգստութեան ուրիշ պատճառ մ'ալ կոր  
նստարաններու գործածումն է: Նստարանի մը  
յայտնի կորութիւնը՝ աշակերտին անդամներուն  
ծանրութիւնը գլխաւորաբար նստարանին ծայրին

վրայ ձգել կուտայ, և այսպէս, վերի սրունքին  
վարի կամ ետեւի կողմին վրայ գտնուած մոր-  
թային ջիղերուն վրայ ճնշում առաջ կը բերէ:  
Այս ճնշումը մեծապէս կ'աւելնայ երբ ուսանողը  
գրասեղանին վրայ գրելու կամ ուրիշ բան մը  
ընելու համար գէպ առաջ ծոփի: Ասոր հետեւող  
ջղային գրգոռումը կը պատճառէ անհանգստու-  
թիւն, եթէ ոչ իրական ցաւ, և այդ ջղային գրր-  
գոռումը կրնայ այնքան սաստիկ ըլլալ որ բովան-  
դակ ջղային գրութեան վրայ ազդէ, և աշակեր-  
տին զգալ տայ թէ « պիտի թուշի »: Հանգստու-  
թիւնը կրնայ ապահովուիլ գիրքի փոփօխումով:  
Այդպիսի անհանգստութեան տակ գտնուող ա-  
շակերտէն հանդարտութիւն պահանջելը անօ-  
գուտ բան է:

Նմանօրինակ անհանգստութիւն կը զգացուի  
երբ ուսանողները կը նստին այնքան լայն նստա-  
րաններու վրայ որ ազդրի կամ կոնակի համար  
հարկաւոր յենարանը կրնայ ապահովուիլ նստե-  
լով գիրքի մը մէջ որ ոտքերը տախտակամածէն  
վեր կը բռնէ:

Անպատշաճ նստարաններու և գրասեղաննե-  
րու պատճառած մարմնական վնասին վրայ խօ-  
սիլը մեր ներկայ նպատակէն դուրս է: Ընդար-  
ձակ դիտողութեան ու փորձառութեան աէր բը-  
միշներ այս պատճառին կը վերագրեն կարգ մը  
ջղային անկարգութիւններ, բոլորակ ուսեր, ներս  
ինկած լանջեր, ողնայարի կորացում, ներքին՝  
(մանաւանդ կոնքին պարունակած) գործարան-  
ներու խանգարում և ուրիշ տկարութիւններ:

Դիւրին վարումի հնարքներ

ՊԱՏՇԱՋ ՆՍՏՈՒԱԾՔ

Դպրոցական կրթանքի մէջ, ֆիզիքական պայմաններու վերաբերմամբ, մեր ուշադրութեան արժանի առաջին հնարքը՝ աւակերտներուն պատճան նստուածքն է:

Այդպիսի նստուածքով ապահովելի կարևոր արդիւնքներէն մին « ուսանողներուն ֆիզիքական հանդիսոն » է: Եթէ սրահին նստարանները բարձրութեամբ կը տարբերին իրարմէ, հոգ տարուելու է որ փոքրահասակ աշակերտներուն ցած նստարաններ տրուին: Եթէ նստարանները բաւական ցած չեն, փոքրահասակ աշակերտներուն տրուելու են ոտքի յենարաններ. — հնարք մը որ եւրոպայի մէջ շատ կը գործածուի: Եթէ դպրոցարահի մը նստարանները շատ բարձր կամ շատ լայն եւ կամ շատ կոր են, վարժապետը պէտք եղած ֆիզիքական հանդիսուը խնայելու չէ աշակերտներուն: Իմաստութիւն չէ սպասել մինչեւ որ աշակերտներուն անհանդարտութիւնը այդպիսի հանդիսատի մը պէտքը ազդարարէ: Ժամանակացոյցը՝ աշակերտներուն մարմնական անհանդատութիւնը բառնալու համար՝ ֆիզիքական կարճատեւ մարզանքներու ատեններ որոշելու է նախահոգութեամբ:

Հոգ տանելու է որ աշակերտները չնստին պատուհանի դէմ, կամ այլապէս չենթարկեն իրենց աչքերը դիմացէն եկող սաստիկ լցուի վասակար ազդեցութիւններուն: Երբէք թոյլ տալու չէ որ արևու ճառագայթ իյնայ գրասեղաններու կամ գրքերու վրայ՝ երբ աշակերտները կ'ուսանին: Կարծենք, հարկ չկայ կրկնելու թէ աշակերտները ջերմոցի կամ բաց պատուհանի շատ մօտ նստելու չեն. ոչ ալ պաղ օդի հոսանքի ենթարկուելու են ո՛ւ է կերպով: Ասոնց պատճառածմարմնական անհանգստութիւնը առաջ կը բերէ անհանդարտութիւն և անկարգութիւն. չյիշենք աւելի ծանր հետեւանքները:

Այս առիթով պարտինք շեշտել պարտականութիւնը՝ զոր ունին վարժապետները՝ աշակերտներուն յոռի դիրքը արգիլելու, զի՞ ծանր չարիքներ կը հետեւին այդ դիրքէն. Յոռի դիրքի մը ապահով դարմանը՝ ուղիղ դիրքը դիւրին սովորոյթ մը ընելն է: Դպրոցներ կան ուր յոռի դիրքով նստիլը աւելի մեծ յանցանք կը նկատուի քան առանց հրամանի տեղափոխութիւնն ու հալորդակցութիւնը: Ուսանողները ուղիղ դիրքով նստելու համար՝ հաստատուն առաջնորդութեան տակ վարժուելու պէտք ունին. առ այս, աչք ու կամք ունեցող վարժապետ պէտք է:

Յարմար նստարաններու չգոյութեան ատեն, յարմար աշակերտներ պէտք են: Վարժապետները պարտին դպրոցականները ասոնց լրջավայ-

ըին յարմարյնել։ Յոյժ փափաքելի է որ ուսանողները պաշաճ շրջավայր ունենան։ բայց եթէ այս պայմանը կը պակսի, աշակերտները իմաստութեամբ յարմարյուելու են իրենց շրջավայրին։

Իմաստուն ու հնարամիտ վարժապետ մը ուսանողներուն հանգստութիւնն ու առողջութիւնը կրնայ ապահովել ա'յնպիսի դպրոցի մէջ իսկ՝ որ խեղճ է շէնքով, կահերով, օդափոխումի միջոցներով, ևայն։ և այս արուեստին գաղտնիքը « փոփոխութիւն » ն է։ Տղայ մը կրնայ մէկ ոտքի վրայ կանգնիլ կամ բարձր նստարանի մը վրայ նստիլ առանց վնասուելու, պայմանով որ երկար ատեն այնպէս կանգնած կամ նստած չմնայ։ Այնպիսի դիրք մը կրնայ մինչեւ իսկ օդափակար ըլլալ, եթէ ուրիշ դիրք մը յաջորդէ անոր և ուրիշ մկանունքներ գործի հրաւիրուին։ Մարդկային մարմինը այնքան անկատար մեքենական յօրինուած մը չէ որ իր ծանրութեան կեդրոնը միշտ խնամով նկատի առնուի։ ընդհակառակն սքանչելի յօրինուած մ'է՝ ընդունակ բազմատեսակ շարժումներու և դիրքերու, որոնք կրնան իր զօրացումին ծառայել։ Ծուած ճիւղ մը կրնայ ծըռած մնալ. բայց ծուռ դիրքի մէջ գտնուող տղան ունի յօդուածներ, ջիղեր ու մկանունքներ որոնք կարող են զինք ետքաշել և մինչեւ իսկ միւս կողմը ծռել։ Դպրոցական կեանքի պատճառած լիփիքական վնասը այնքան վերադրելի չէ ուսանողներուն աննպաստ դիրքով նստելուն կամ ոտքի

վրայ կենալուն, որքան սա իրողութեան թէ « անոնք երկար ատեն նոյն դիրքերուն մէջ կը մընան »։ Աննպաստ պարագաներուն շարունակումն է որ առողջութեան ու կորովին կ'ազդէ։

Այս խորհրդածութեամբ, դարձեալ կ'առաջնորդուինք նկատի առնելու ֆիզիքական մարզանքի կարեւորութիւնը։ Աննպաստ շրջավայր ունեցող դպրոցական կեանքի պատճառած մարմնական չարիքներու գործնական դարման է ֆիզիքական մարզանքը։ Ասի կարեւոր է ո՛չ միայն մարմնական հարկաւոր հանգստութիւնը տալու, այլ նաև աննպատշաճ միտումները ուղղելու, եւ, որքան կարելի է, մարմնին բոլոր մասերուն զարգացումն ու զօրացումը ապահովելու համար դիւզային դպրոցներու մէջ իսկ կատարուելու են համեմելի և առողջարար ֆիզիքական մարզանքներ, որոնք ուսանողներուն հանգստութիւնն ու առողջութիւնը ապահովելով՝ կրթանքի մէջ մեծապէս կ'օժանդակեն վարժապետին։

Դպրոցական կրթանքի մէջ երկրորդ հնարքը՝ Ուսանողներուն իրարու վերաբերմամբ պատշաճ նըստումն է։

Այդպիսի նստումով ապահովելի կարեւոր արդիւնքներէն մին՝ անկարգութեան բոլոր առիթներուն, և մանաւանդ բոլոր անհարկի փորձութիւններուն, կարելի եղածին չափ հեռացումն է։ Մէկ ունկի արգելիչ դարմանը՝ մէկ լիտր բուժիչ դարման կ'արժէ։

Այս արդիւնքը ապահովող իբր առաջին հրնարք կ'առաջարկուի նստեցնել աշակերտներն այնպէս որ համակարգ տղաքներ իրարու ընթերակաց չըլլան։ Օրինակի համար, երբ դպրոց մը կը բաղկանայ երկու կարգէ, ատոր ուսանողները

կրնան նստիլ փոփոխակի, այսինքն՝ առաջին կարգէն շարք մը աշակերտներ իրարու ետեւ, յետոյ շարք մը երկրորդ կարգէն, նոյնպէս իրարու ետեւ, ապա շարք մը առաջին կարգէն, յետոյ շարք մը երկրորդ կարգէն, ևայլն. Այս կարգադրութեան առաւելութիւնը յայտնի է: Միևնոյն դասը պատրաստող աշակերտները իրարմէ բաժնուած կ'ըլլան, ասովկ' ապահովուի աւելի անկախ ուսում, ու դասերու և ուրիշ նիւթերու վրայ հաղորդակցելու փորձութիւնը մեծապէս կը նուազի: Մրահին մէջ դաս սերտելու մեացող աշակերտները ցրուած կ'ըլլան երբ միւս կարգը դասի երթայ. Այս կերպին առաւելութիւնը յայտնի կ'ըլլայ մանաւանդ երբ աշակերտները դասարան մեկնին:

Աշակերտներու նստումով ապահովելի ուրիշ արդինք մ'ալ իրարու ներկայութեան մէջ տկար — անհրաման խօսելու և այլ փորձութեան դիւրաւ անձնատուր — աշակերտներուն իրարմէ բաժնուածն է: Գրեթէ ամէն դպրոցի մէջ կը դանուին աշակերտներ՝ որոնք այդպիսի տկարութիւններ կամ անձնական յարաբերութիւններ ունենալով՝ իրարու փորձութիւն կ'ըլլան: Իմաստութիւն չէ թոյլ տալ որ այդպիսի աշակերտներ իրարու քով նստին: Կան աշակերտներ ալ որ վարժապետին աշքերուն մասնաւոր օգնութեան պէտք ունին. աղէկ կ'ըլլայ որ աստոնք սրահին վերի կողմը նստին, կրթիչին աշքերուն առջեւ, ոչ որպէս զի հսկուին, այլ՝ որպէս զի տեսնուին և վարժապետին մօտակայութենէն օգնութիւն ընդունին:

Քաջ դատողութիւն կը պահանջուի, որպէս զի վերը յիշուած արդինքները ձեռք բերուին ա-

առանց մէկու մը վիրաւորանք պատճառելու, եւ հետեւաբար վնաս բերելու: Դաստիարակ մը իր պաշտօնավարութեան առաջին օրերուն մէջ ուսանողներուն տեղ որոշելու չէ կամ անոնց արդէն գրաւած տեղերը փոխելու չէ: Գէմ եօթնեակ մը սպասելու է, որպէս զի կարող ըլլայ որոշել թէ ո'րոնք իրարմէ հեռու նստարաններ գրաւելու են: Միայն քանի մը աշակերտներու տեղ որոշելը՝ կրնայ վիրաւորանք պատճառել անոնց սրտերուն, ուստի իւրաքանչիւր աշակերտի գրաւելիք տեղը պաշտօնապէս նշանակել պէտք է: Աշակերտներուն նստումով յիշեալ արդինքները ո'րքան լիուզի և իմաստութեամբ ձեռք բերուին, այնքան ալ դիւրին պիտի ըլլայ դըպրոցին վարումն, ու այն աստիճան ալ գոհացուցիչ՝ աշակերտներուն զարգացումը:

Ինքնընթացիկ դրութիւն կամ կանոնաւորութիւն

Դպրոցի մը վարումին կարեւոր հնարքներէն մին ալ՝ ինքնընթացիկ դրութեան մը որդեգրումն է:

Դպրոցը մեքենանման յօրինուածութիւն մընէ, ուստի, չփոթութենէ և ժամանակի վատնում խուսափելու համար, իր բոլոր շարժումները պարտին կանոնաւոր ըլլալ. այդ շարժումները որքան ինքնուղղայ ըլլան՝ այնքան լաւ է: Մտատիպարին ժամանուած է, երբ դպրոցը ժամացոյցի մը պէս ընթանայ՝ ներքին մղրւմով ու կանոնիչով.

Այս մտատիպարին համանելու համար պէտք է աշակերտները արագ ու կանոնաւոր շարժում-

Ներու մէջ բռնել հանդարտօրէն ու անյողդողդ, մինչեւ որ անոնք՝ ընդունուած դրութեան հեշտիւ հնազանդելու ունակութիւնը կազմեն։ Ոչ միայն պարտին գիտնալ թէ ի՞նչ ընելու են, այլ և մարզուելու են ընել զայն՝ առանց նորանոր հրահանգներու կամ հրամաններու։

Ինքընթացիկ դրութիւնը պարտի պարունակել ամէն մանրամասնութիւն, որպիսի են՝ աշակերտներուն դպրոցսրահ մտնելը, դադարներու կամ երեկոյեան արձակուրդի ատեն աշակերտներուն սրահէն դուրս ելլելը, կարգերու հանուիլն ու դասարան երթալը, գրատախտակի, գրքերու և քարէտախտակներու գործածումը, դաս արտասանելու կամնստելու ատեն աշակերտներուն դիրքը, տետրակներու բաշխումն ու հաւաքումը, տարրական կարգերու համար՝ ընթերցարաններու, քարետախտակներու, գրիչներու և ուրիշ դասի վերաբերեալ առարկաներու բաշխումն ու հաւաքումը, մատիտներու կտրումը, և այլն։

Եթէ վարժապետ մը ստիպուի անձնական ուշադրութիւն ընծայել այսպիսի մանրամասնութիւններու, ժամանակի ու կորովի կարեսոր մասմը պիտի գործածուի այս կերպով և անդոհացուցիչ արդիւնքներով։ Ասի դպրոց պահել կրնայ համարուիլ, բայց դպրոցը ինքնընթացիկ ընելու համար մարզել չէ։ Այսպիսի մանրամասնութիւնները պէտք է վերածել այնպիսի դրութեան մը որ ատոնք ապահովուին՝ առանց վարժապետին անձնական ուշադրութեան, առանց անոր անձնական հրահանգներուն ու ջանքին։

Խւրաքանչիւր կարգի համար կրնոյ որոշուիլ ապահով մը որպէս զի դասական առարկաները բաշխէ ու հաւաքէ։ Քիչ մը վարժապութիւնը կարող

կ'ընէ զանոնք արագօրէն և առանց շփոթութեան կատարելու այս պարտականութիւնը։

Վարժապետը կ'ընայ յարմար աշակերտներընտրել իրեն օգնական այսպիսի պարտականութիւններ կատարելու մէջ։ Աշակերտները այսպիսի գործերու մէջ դպրոցին ծառայել կը սիրեն։ Անոնք մինչեւ իսկ ՚էկ ամիսի ծառայութիւնը, այսպիսի բաներու մէջ, բեռ չեն նկատեր, այլ յաւէտ հաճոյք ու պատիւ կը համարին։

Փորձառութիւնը կը ցուցնէ թէ իմաստութիւն չէ թոյլ տալ որ տարրական կարգի աշակերտները իրենց ընթերցարաններն եւ ուրիշ դասական առարկանները հանապազ իրենց քով ունենան։ Մանուկը խաղալիկի մը մշտական ներկայութենէն իսկ կը ձանձ անայ, ա՛լ աւելի գրքերու մշտակայ ներկայութենէն։ Թողունքը ըսել թէ զանոնք անպատճան գործածումի ենթարկելու փորձառութիւնն ալ չաճ գործածումի ենթարկելու փորձառութիւնն ալ կայ։

Տարրական կարգի մը աշակերտները չահագրդուած և զբաղեալ պահելու համար գործի յաճախակի փոփոխում հարկաւոր է։ Գործի փոփոխումը գործիքի փոփոխում կ'ենթագրէ։ Իւրաքանչիւր պահ հաւաքուելու են, նախընթաց պահի դասական առարկաններն, և այդ պահին վերաբերեալները տրուելու են։

Խոհեմութիւնն ու ժամանակի խնայումը կը պահանջեն որ դասական առարկանները, — գիրք, տետրակ, թուղթ, ևայլն, — ամենքն ալ դպրոցին հայթայթուին։ Աշակերտները իրենց ծնողքներէն երբէք դրամ խնդրելու չեն դպրոցական պէտքերու համար։ Հատ ծնողքներ չեն գիտեր և չեն կրնար գիտնալ թէ իրենց զաւակներուն արրուած դրամը նպատակին գործածուած է թէ

ոչ։ Դպրոցի մը մէջ կատարուած քննութեամբ երեւան հանուեցաւ սա իրողութիւնը թէ կարդ մը աշակերտներ դպրոցական պէտքերու համար ընդունած դրամնին ծխախոտ գնելու գործածեր էին։ Հոս կրնանք փակադիծի մէջ ըսել թէ մեր տղաքներուն մէջ ծխելու սովորոյթը կ'ընդհանը բանայ։ ասի ահաւոր յարիք մըն է զոր խափանելու համար դպրոցը իր բովանդակ ոյժն ու աղդեցութիւնը գործածել պարտի։

Այս յօդուածը կ'աւարտենք ըսելով թէ՝ դըրութեան պակասութիւնը վատնել կուտայ ժամանակն ու չափը, և աղբիւր է անկարգութեան։ բայց դըրութեան ներկայութիւնը՝ կարդ կանոն և ազդեցութիւն կը նշանակէ, պայմանով որ վարձապեսը այս դրութեան տերն ըլլայ։

### Քիչ կանոն

Հնարքներու գլուխին տակ, մեր վերջին թելադրութիւնն է իիշ կանոն դնելու իմաստութիւնը. եթէ երբէք պէտք ըլլայ կանոններ գնել։

Հատ վարժապետներ՝ դպրոց մը կանոնագիրով կառավարելու, մանաւանդ անով աշակերտներուն վարքը ուղղելու ձեռնարկին յիմարութիւնը անհաճոյ փորձառութեամբ հասկցած են։ Հին ժամանակի վարժապետը « Օրէնք ու կանոնի» հաւատացող էր՝ մանաւանդ օրէնքի. կը կարծէր թէ դրական օրէնքի բացակայութեան ատեն, յանցում չէր կրնար ըլլալ, և կը մակարերէր թէ ո՞չ մի աշակերտ կրնար ըստ օրինի պատժուիլ

յանցանքի մը համար որ պաշտօնապէս արդիւուած չէր. և ուստի իրեն առաջին պարտականութիւն կը համարէր յօրինել ու ծանուցանել կանոնագիր մը որ պարունակէր ամեն հաւանական, եթէ ոչ կարելի, դպրոցական պարտականութիւններ ու յանցանքներ։ իրեւ արդիւնք՝ դըրուած կանոնները շատ անգամ կ'արդիէին այնպիսի յանցանքներ զոր աշակերտներէն ոչ ոք գործեր էր, և արդիւուած բաները ընելու փափաք կ'արթնցնէր շատ անգամ, ու այս կերպով կանոնը, յանցումի առիթ կ'ըլլար։ Ատենով վարժապետ մը դպրոցին փայտանոցին վրայ ելլելը արդիլող կանոն մը դրաւ, — բան մը որուն ոչ մէկ աշակերտ ձեռնարկած էր, և որ հաւանօրէն մէկուն մտքէն ալ անցած չէր։ Յաջորդ գաղարին, փայտանոցը ծածկուած էր տղաքներով, որոնք կարծես նոր հասկցած էին թէ իրական գրօսանքի համար ատկէ լաւ տեղ չէր կրնար ըլլալ։

Հատ կանոնները ո՞չ միայն յանցանքներ կը թելադրեն, այլ և վարժապետին կարողութենէն վեր է անոնց գործադրումը, — բան մը զոր յոսի արածադրութիւն ունեցող աշակերտները շուտ կը հասկնան։ Ասոր արդիւնքը կ'ըլլայ վարժապետին իշխանութեան բեկումն ու անկարգութեան գէմ, եթէ ոչ անյօյս, գժբաղդ մաքառում։

Մատափար դպրոցը՝ սահմանուած պատիժներով յանցանքներու վերաբերեալ կանոններ քիչ կ'ունենայ, եթէ երբէք ունենայ։ Անոր կանոնագիրը կը վերաբերի ո՞չ թէ վարքի, այլ կազմական կամ վարչական խնդիրներու, որպիսի են՝ աշակերտներու դասակարգում, քննութիւն, և այլն։ Վարքի մասին՝ մտափար դպրոցը իրաւունքի ու պարաքի անգիր օրէնքին կը վստահի, — ո-

րէնք մը զոր է՞ն մատաղատի աշակերտն իսկ գիտէ, և զոր ամէնքն ալ գիտեն այնքան լաւ՝ որ իր բռնաբարումը կրնայ պատժուիլ այնքան պատշաճօրէն որքան պաշտօնապէս դրուած կանոնի մը յանցումը — և ալ աւելի ազատօրէն :

Դպրոցի մը մէջ կրնան ներկայանալ առիթներ որ մասնաւոր յանցանքներ արգիլող կանոններու դրուիլը պահանջեն . բայց խոհեմութիւն է երբէք չդնել այդպիսի կանոն մինչեւ որ առիթը յայտնապէս ստիպողական ըլլայ, եւ այն ատեն կանոնը մասնաւոր պատիժ որոշելու չէ շատ անդամ։ Պատիժը վարժապետին խոհական ընտրողութեան յանձնուելու է։ Երբ կանոն մը կը դրուի՝ միակերպութեամբ գործադրուելու և, և, երբ այլ եւս պէտք չի մնար անոր գործադրումին . պէտք է վերցուի։ Դպրոցական կանոնագիրը մեռած տառ պարունակելու չէ երբէք։

Կրնայ աւելցուիլ թէ դպրոցական վարչութեան մը համար երբէք իմաստութիւն չէ դնել կանոն մը որ չիկրնար գործադրուիլ, կամ որ հաւանօրէն չի պիտի գործադրուի։ Չի կայ աւելի ստոյգ կերպ մը՝ օրէնքի յարգանքը չնշելու քան իր գործադրման անստուգութիւնը։ Պէտք է հանապազ միտքի մէջ պահել թէ օրինայարդութիւնը բարի գաղաքացիութեան գլխաւոր առաքինութիւններէն մին է,

ՎԵՐՋ Ա. ՄԱՍԻՆ



# Դաւթեան Գործակալութեան

Թիւ 16, Գաղափէր խան

## Դահեկան

1.	Ա . Վարժութիւն Մանկանց վեցերրորդ	Տիպ	3
2.	Բ .      »      Զ յրորդ	»	5
3.	Գ .      »      Երրորդ	»	5
4.	Տարրական Քերականութիւն Զորլորդ	»	2
5.	Լրացուցիչ Դասթիբացք Երկորդ	»	3
6.	Փեշակ պատկերազարդ Երրորդ	»	1 $\frac{1}{4}$
7.	Փունջ, աշխարհ Հաւաքածոյ	»	3
8.	Երկրորդ Փունջ Երկորդ	»	6
9.	Գործն. Ընթացք Շարադրուր.	»	3
10.	Բանալի Շարադրութեան		10
11.	Ընտեսան Հայ լեզուի	»	2
12.	Սկզբունք Համաձայնուր. Եւ Շարադասուր.		2 $\frac{1}{2}$
13.	ԱԼՓԱՅԵՎ ՖՐԱՆÇԱԻՍ Օր. Ս. Հայեալեանի		2
14.	Տարր. Ընթացք Կրօնի ուսման Վ. Ասլանեանի		2
15.	Պատկերազարդ Ալբենաւան( նոր ոճով )		1 $\frac{1}{2}$
= 100ը 25 Դահեկան =			
16.	Յայտագիր Դաւթեան Կործակալութեան		2
17.	Մաղկամաղ Հաւաքածոյ. Միջին շրջան		4
18.	Դպրոցակառութիւն, զործ Emerson E. Whiteի քարզ. Ս. Մ. ԳԱԱՍ.ՊԵԱՆ. — Կրթչերուն եւ դաստիարակութեան բարեկամներուն համար անհրաժեշտ զիրք .		5

## Դաշտեան Գործական իշեն

Կ Ե Դ Ր Ո Ւ Ն Ե

Դ Պ Ր Ո Ց Ա Կ Ա Ն Պ Ա Շ Տ Ո Ն Է Ւ 8

در عليهذه بفتحه قوسنده قاضي عسکر خاننده ۱۶ نومرس وده

سمپاد داودیان



